

12004

# ԳՐԱՄԱՆՈՒԹԵԿ

ՆՈՐ

ՏՈՐԵՎԵԼԻ ՄՐ.

ՈՐ ՆԱԽԱԿԻ ՃԱՌՈՎ ԻՐ ԵՂԲԱՋԲՆԵՐՈւն  
գրեր է :



ԹԱՐՅԱԿ ԽՈՎԱԿ ԱՐ Վ ՀԱՅՈՒՄ ԽՈՎԱԿ ԱՐ Վ ՀԱՅՈՒՄ

Կ ԶՄԻՒՑՆԵԱ

Տ ՑՎԵՏԻ ԿԵՎԵԼ ԱՐ Վ ՀԱՅՈՒՄ

1844.

296  
Դ-22



296  
Դ - 22

4920-ակ

544-4%

# ԴԱՄԱՆՈՒԹԻՒՆՔ

ՆՈՐ

## ԴԱՐՅԱՅԻՆ ԱՐ

Որ նամակի ձեռվ՝ իր եղբայրներուն գրել է :

4

Ձևագրմանեալ՝ ՚է Գրադպահութեալ՝ ՚է Հայ:

ՀԱՅ-ՕՏՃԱ

Ի ԶՄԻՒՄՆԻԱ

Տ ՏՊԱՐԱՆԻ ԿՈՒՆԵԼՄԱՆ ԿՈՒՆԵԼՄԱՆ

1844:

Հ-31007

Կ 970-ակ



Կ 0012-67



## ԴԵԿԵՆԱՐԴԻՑԻՆԵՐ

ԱՆ ամենասկզբանը եղանակ է:

**Չ**եզի բարե կընեմ Աքրահամու, Խասհակայ, ու Հակոբայ Աստուծոյն անունովը, որն որ Ճշմարտութեան, արդարութեան, սրբութեան ու ողորմութեան Աստուածն է: Աս պղտիկ գրութիւնս ձեզի խրկելով՝ ես զիս մէկ մեծ պարտքէ մը խալքած կըսեպեմ: Չեզի զրուցելու նիւթո՞ խիստ մեծ ու շատ հարկաւոր է, թէ ինծի ու թէ ձեզի: Ուստի ձեզի կաղաչեմ, որ զրուցուածքիս ձեզ՝ շատ բարակ չքննէք, այլ՝ ըսած խօսքերս ուշադրութեամբ մտիկ ընէք:

Աս դարում մէջը որ մենք գտնուեր ենք, երևելի դիպուածներ խիստ շատ կըլլան: Անհամար դիպուածներ վրայի վրայ կըպատահին: Ամէն մարդ կըփափագի՝ որ ամէն օրուան լուրերը իմանայ: Կարդալը՝ իմանալը ու սորուիլը ամմէն մարդ կուզէ, ու ամմէն բանի մէջ իր օգուտը կըփընտրռէ. միայն իր յաւիտենական օգուտը փրնտըռող քիչ կայ: Վարդիկ ամէն բանին ետևէն կիյնան ու կըսորուին, բայց միայն իրենց սիրոը, և ան մեծ ու փրկաւէտ Ճշմարտութիւնները՝ որն որ բարեբարն Աստուած Ուժէսին և ուրիշ իր ծառաներուն բերնովը մարդուս յայտներ է, անոնք սորուող ու քննող

չկայ : Անաց որ՝ ի՞նչ օգուտ է մարդուս , որ ամեն գիտութիւնները սորուի , ու ճշմարտութեան և արքայութեան ճամբան , չգիտնայ : Ի՞նչ օգուտ է մարդուս , որ բոլոր աշխարհս վաստըկի , ու իր հոգին կորսընցումէ : ‘Դաւիթիմկըսէ թէ’

“**רְאֵשׁ רַקְמָתְהַתְּרִירָתְהַתְּ**” **בְּנֵי-יִשְׂרָאֵל** **בְּנֵי-יִשְׂרָאֵל**

Եկատալ Եկատալ : “ Խմաստութեան սկիզբը՝ Աւեհովային վախն է ”: Ատղմ . \* Ճժա . 10 : Աստուծոյ վախը՝ ուրիշ բանով աւելի յայտնի չըլլար , բայց եթէ անոր խօսքը պատուելով , որն որ բոլոր ճշմարտութեան ու իմաստութեան մի միայն աղքիւրն է : Բայց ան իմաստութիւնը՝ որ Աստուծոյ վախը մեր սրտին մէջը կաղդէ , թէ որ չդտնենք նէ գիրքերուն Գրքին մէջը՝ որն որ մենք† Դո Աւանաւ Այուրք Գիրք կըկոչենք , ուրիշ տեղ մը կրնա՞նք մի գտնել : Երաւ է որ՝ մարդոց շինած գիրքերը շատ աղուոր ու օգտակար բաներ մեզի կրնան սորուեցընել աս մերներկայ կենացը վրայօք . բայց անտեսանելի աշխարհին , ու մեր հանդերձեալ վիճակին վրայ՝ ստոյգ բան մը չեն կրնար զրուցել . ու ան գիրքերուն մէջը Աստուածաշունչէն փոխ առած ճշմարտութիւններ երբեմն կըդրտնուին ալ նէ , աւելի կմ՝ պակաս վտանգաւոր սխալներով միշտ խառնած են : Ուստի մենք չենք կրնար բոլորովին ան գիրքերուն հաւա-

\* Ըստ Եօվեանանից Առքիմանութեան , ՃԺ :

† Եբրայեցիք Աստուածաշունչ Գիրքը երեք մասն կըբաժնեն . որոնք են Պոր Աստուածակին այսինքն՝ Օրէնք . ու նէ Ալլէ , այսինքն՝ Աարդարէք , Ելլուանէմ , այսինքն՝ Գրքուածք . ու աս երեք բառերուն սկզբնատառերովը կըշինեն Դո Աւանաւ բառը , ու այսպէս կըկոչեն Աստուածաշունչը :

տալ, ու չենք պարտաւորիր ճշմարիտի պէս անոնք ընդունիլ . բայց միայն Աստուծոյ անսխալ խօսքին համեմատ եղողները կրնանք ընդունիլ :

Ասքննութիւնները ընելէն ետքը՝ հիմայ ձեզի համառօտ հասկըցունեմ” թէ ես ի՞նչպէս աս Առւրք Վիլքը կարդալով՝ կարողացայ զԱստուած ու իմ սիրտս ճանչնալ :

Բայց աս պատմութիւնը ընելէս առաջ՝ ինչպէս նաև Դո Աստուծոյ Հայտնութեց Գիրքը ամէն մէկ բացած ատեննիս, թագաւոր մարդարէին հետը բոլոր սրտանց զրուցենք “ Դրա՛ռում ունակն աբրու Ել-Մարնայ Ալառունակ Խիթլու Թիթունալէնաս Ա-վըներս բաց՝ որ օրէնքիդ մէջը եղած զարմանաւլու բաները տեսնեմ” : Ասում. \*ՃԺ. 18: Քաէ որ կուզենք որ Աստուծոյ խօսքը հասկընանք, պէտք է որ աղօթք ընենք : Ու աս պարտքը զանց ընելնուն համար է որ, Աստուածաշունչ Գիրքը կարդացող շատ մարդիկ՝ Աստուածաշունչին մէջը Աստուծոյ իմաստութիւնը ու զօրութիւնը գտնելու տեղը, զի՞րենք գայթակղեցունելու ու իրենց դպչելու հաղար տեսակ բաներ կըդտնեն : Ու ասկէց տարբեր ի՞նչ կրնան յուսալ : Ա ասն զի՞ կոյր մարդուն ամմէն բան սե կերենայ . նաև նոյն խակ արել : Անմաքուր և զգալի, հպարտութեամբ ու նախապաշար մամբ լցուած մարդուն՝ սրբոց Արքոյն ու ողորմութեան Աստուծոյն խօսքերէն աւելի դպչող ու ներ-հակ բան մը չկրնար ըլլալ . վազի անիկա հեզ ու խօնարհ սիրտ ունեցող մարդոց հետը մէկ տեղ ընակելու խօսք տուաւ :

Արիշ բան մըն ալ կայ, որ առաջ անկէց կու-

\* Աստ Եօլանան նից . ՃԺ. 18:

զեմ ձեղ աղատել . այսինքն վիճաբանասիրութենք անանկ մէկ բան մըն է՝ որ հպարտութիւնը կըսընուցանէ , ատելութիւն կըծընանի , ու սիրու անդարձ կըթողու : Ուրեմն վիճաբանասիրութենէ հեռու կեցէք . և նախապաշարմունքները մէկդի ձգելով , աղօթք ընելով ու դու Առւրք Գիրքը ձեռքերնիդ առնելով կաղաշեմ որ ձեղի զրուցելու խօսքերս ուշադրութենով կարդաք : Կարելի է որ՝ կարգացած ատեննիդ , թէ աս աշխարհիս և թէ հանդերձնալ կենաց համար՝ ձեղի շատ հարկաւոր եղող նիւթերուն վրայ՝ ձեր քանի մը տարակոյններնուդ լուծմունքը դանիք , ու շատ ուրախանաք : Աստուած տայ որ այնպէս ըլլայ :

Ես Ա իւրթեմպերկի աէրութե մէջը . Ա ... քաղաքը ծնայ . ու Ա ատուծոյնախախնամութեամբը՝ անանկ որդեսէր ծնողը ունեցայ , որ խնամքով իս մեծցուցին ու կրթեցին . ու շատ օգտակար բաներ ինձի սորուեցունել տուին : Ես իմ աղայութեան օրերս՝ ուրախութեան ու զրօսանաց մէջ անցուցի , որն որ աղայոց բնական է : Խմ ծնողըս ուզեցին զիս վաճառական ընել . և օվաճառականութիւնը չէի սիրել , ու անոնց ալ հասկըցուցի . անոնք ալ իմ ուզելովս ժամագործի մը քով զիս աշկերտ դրին : Թէպէտե դեռ պղտիկ էի , բայց աշխարհո՝ ու անոր զուարձութիւնները ու հեշտութիւնները աղէկ ճանչցայ : Տեսարանները , սրճարանները , երաժշտական հանդէսները , ու կարաւ երթալը՝ ինձի երջանկութիւն կըսեպէի : Ասոնցմէզատ աշխարհիս նայելով՝ պարկեցու ու անմեղաղքելի կեանք մը կանցունէի : Եւ թէպէտ աս զուարձութիւնները կըվայելէի , ու աղէկ համարում ալ ստացեր էի , բայց իմ հո-

դիս միշտ անհանգիստ էր, ու բանե մը չէր կրնար գոհ ըլլալ : Ամմէն մէկ զքօսանքէ ետև՝ դատարկութիւն կամ ունայնութիւն մը կըզգայի, ու հոգւոյս մէջը ճշմարիտ ուրախութիւն մը չըլլալը, ու Աստուծոյ խաղաղութեանը մասնակից չըլլալը ալ աւ զէկ հասկըցեր էի : Աւ ի՞նչպէս կըրնայ ըլլալ, որ աս աշխարհիս կորստական ու անցաւոր բանները կարենան մեր անմահ հոգին գոհ ընել : Հաւիտենական բանը՝ յաւիտենական ու անվախճան բանով միայն կրնայ սնանիլ . ու մարդուս հոգին Ամենակարողին աթոռեն եկած հոգիովը միայն կրնայ կենդանի մնալ : Ես աղէկ փորձեցի ու հասկըցայ, որ աս կեանքիս մէջը երջանիկ ըլլալու համար, ու մեռնելու ատենը՝ հանգիստ և ուրախ ըլլալու համար, հոգւոյս ուրիշ աւելի բան մը պէտք է, քան որչափ որ աս ողորմելի աշխարհս կրնայ պարգևել :

Ասանկ տժգոհ մըտըրաւուքներու մէջ ըլլալով՝ սկսայ Դա Աստուածաշունչ Գիբբը կարդալ : Աս կարդացմունքը՝ ինծի շատ լցու տուաւ իմ անձիս վրայօք : Ը ուտ մը հասկըցայ, որ իմ խորհուրդներըս իմ քօֆարութիւններըս՝ իմ խօսքերըս ու գործողութիւններըս Աստուծոյ օրէնքին գէմ են : Ը ուտ մը հասկըցայ, որ ես մէկ յանցաւոր մէշաւոք ու խեղճ ստեղծուած մըն եմ եղեր . ու աս վիճակովս բնաւ չի պիտի կարենամ սրբոց Արքոյն երեսը տեսնել :

Աստուածաշունչ զրոց մէջը իմ կեանքիս հայելին գտայ, ու աս խօսքը . [թէ՞՛] Արդոց սրախներեակայութիւնը՝ տղայութեան ատենէն՝ աւրած է'', (Օհնութ. ը. 21.) իմ ինչ ըլլալը ինծի աղէկ մը կըհասկըցունէր : Արտիս մէջը խաղաղութիւն չունենալուս համար՝ սիրտս միշտ անհանգիստ էր : Ան-

մաքուր խորհուրդներովը՝ ու անխելք խօսքերովս  
Աստուծոյ գէմ մեղանչելուս համար, խղճմտանքս  
զիս միշտ կըտանջէր։ Ուստի պարտական եղայ զիս  
մեղաւոր սիպելու։

Ես շատ աղէկ գիտէի բարբիներուն ան վճիռը,  
թէ

תוֹרְעָזָרִין אֶת רַעַנְתָּן וְצַדְקָה מִצְבָּחָתְךָ תְּלַפְּתָּן עַל־  
לְבָנָי וְעַל־שְׁנֵי־לְבָנָי וְעַל־יְמִינְךָ תְּלַפְּתָּן  
“וְעַל־מִצְבָּחָךְ, אֲלֹוֹמְדָךְ ու ոֹלְמִדְךָ մִתְבָּרְכָךְ  
בְּרוּלָן չְאַרְבָּרְמִתְבָּרְכָךְ կְּרִשְׁנְדְּבָרָן”։ Իսյց Դָת Աստուծ-  
ծաշունչ զրոց մէջը՝ մէկ տեղ մը աս վճիռս  
չգտնալով՝ անմիմիթարութեան մէջ մնացի։ Քանի  
մը մեղաւոր ու յանցաւոր մարդիկներ՝ աս վճիռս,  
ինչպէս նաև ուրիշ անհամար վճիռներ շիներ են,  
որպէս զի իրենց խղճմտանիքը ու սիրտը հանդարս  
պահեն։ Իսյց Վերագոյն Դատաւորին առջելը ան-  
վճիռը բանի մը տեղ շանցնիր։ Աս ալ իմացայ որ  
իմ զզջումն թէպէտ և անկեղծ էր, բայց շատ ան-  
կատար էր, ուստի և կարօտ էի նոր զզջում մը ը-  
նելու, ու խիստ շատ ջերմեռանդութեամբ ըրած ա-  
ղօթքներս ալ թոյլ ու տկար էին. ու շատ հեղ ալ  
մտաց զբաղմունքով՝ աղասոտ ու կտորփրդուծ էին։  
Ասոնց մէջը՝ միայն ողորմութիւնը կրնայի ինծի օգ-  
տակար ու օգնական սեպել. որն որ աւելորդ էն  
աղքատներուն կուտայի։ Իսյց ան անձնապարծ  
ողորմութեան գործքերն ալ՝ իմ հարկաւոր պարու-  
քիս քովը բան մը չեին սեպուեր։ Ու զի բնաւ չեի  
կատարեր ան մեծ պատուիրանիքը, թէ “Քու-  
լնկերդ՝ քու անձիս պէս պիտի սիրես”։ Ուստի բո-  
լոր իմ արդինքներս՝ իմ աջիս չեին երևնար,  
ու ան պատճառաւ ալ՝ բնաւ արդարութիւն մը  
չունէի, որ Աստուծոյ առջելը հանեմ։ Ու ան տըր-

տում վիճակիս մէջը՝ աղեկ գդացի Աստուծոյ ան խօսքերուն ճշմարտութիւնը՝ զօրութիւնը՝ ու դառնութիւնը, թէ՝

Արքոր պահը և արքունութիւնը առ աղեկ գդացի Աստուծոյ ան խօսքերուն ճշմարտութիւնը՝ զօրութիւնը՝ ու դառնութիւնը, թէ՝

“Ենիծեալ ըլլայ ան՝ որ աս օրէնքին խօսքերուն մէջը չկենար՝ անոնք ընելու” : Երկրորդ Օրէն. իէ. 26: Խնչու որ՝ պարտական եղայ իմ վրաս դարձընելու աս վճիռը՝ որով Աստուծած առաջուց վճռեր եր իմ դատապարտութիւնս :

Իրա՛ւ որ՝ Աստուծած իր բարերարութեամբը զիս պահեր եր, որ մեծ մեղքերու մէջ չկյնամ. որք են՝ սպանութիւն, զողութիւն, շնութիւն, են. բայց աս ալ աղեկ գիտէի որ բնաւ զԱստուծած չեմ սիրած բոլոր սրտանց՝ բոլոր հոգւովս՝ ու բոլոր ուժովս :

Ա այ ինձ. ո՞րչափ առիթներ ձեռքս անցաւ, որ ես իմ անձնասիրութիւնս՝ մարմնապաշտութիւնը՝ կմաս կմաս կմաս երկրաւոր ու մարմնաւոր առարկաներուն համար ունեցած անցաւոր յօժարութիւնս ու սէրս աղեկ կրցայ ճանչնալ: Ա տոյգէ որ՝ կոսպաշտութիւն ըսուած մեղքը ինձմէ հեռու եր. բայց ես իմ սրտիս մէջը մէկ տեսակ աւելի նուրբ կոսպաշտութիւն մը գտայ, որ ան ալ կոսպաշտութեան պէս զզուելի է: Ա ասն զի խել մը բաներ կար՝ որ Աստուծմէ աւելի կըսիրէի, ու Աստուծմէ աւելի անոնց յոյս դրէր եի ու կըհաւատայի. աս պատճառաւո՞ փայտեղէն կմքարեղէն կուռքերուն դիմացը ծունկ դնող կմծ ծնրադրութիւն ընողներուն պէս՝ յայտնապէս յանցաւոր սեպուեցայ:

Աս ալ շատ ուշ իմացայ, որ ամմէն տեսակ սրտնեղութիւն, բարկութիւն, ատելութիւն, նախանձ, ագահութիւն, ու ասոնց նման կիրքերը,

Աստուծոյ առջել՝ գողութեան ու սպանութեան պէս մեծ մեծ մեղք են եղեր . վասն զի գրուած է՝ “ Ինաւ պիտի չցանկաս ” : Աստուծոյ առջել՝ որն որ քննող է սրտից , մարդուն պինտ ծածուկ խորհուրդները ու գործքերը յայտնի են . այնպէս որ՝ “ Ով որ կնկան մը երեսը նայելու ըլլայ՝ անոր ցանկալու համար , արդէն իր սրտին մէջը անոր հետ շնութիւն ըրած կըլլայ ” :

Կամաց կամաց սկըսայ սորուիլ ու հասկընալ , թէ ինչո՞ւ համար Աստուած մեղի օրէնք է տուեր : Օրէնքը մեղի անոր համար տուեր է , որ մենք , մեր բարոյական զօրութիւնը կարենանք փորձել . այսինքն՝ որպէս զի մեր անկարութիւնը ու մեր մեղաց վիճակը հասկընանք ու զգանք , ու աս միջոցովս ալ յորդորուինք՝ նորէն շնորհք ուզելու ու մեր մեղացը թողութիւն խնդրելու :

Ով սիրելի եղբարք իմ՝ որ աս գրուածքս կըկարդաք , թէ որ դուք ալ աղօմքով ու աղաչանքով օրէնքը կարդալու ըլլաք , ու մէջի եղած պատուիրանքներուն վրայօք՝ ձեզ քննելու ըլլաք , կարելի է որ իմ հասածնպատակիս դուք ալ շուտ հանիք : “ Դուք ան ատեներ պիտի ճանչնաք որ մեղաւոր ու յանցաւոր էք եղեր , և թէ՝ ձեր չար միտքերովք , ցանկութիւններովք , ու գործքովք՝ արդարապէս արժանի էք եղեր ան անէծքին , որն որ Աստուած տուաւ իր օրէնքը չի պահողներուն :

Դաւիթ մարդարէն ինչ վիճակի մէջ որ զ ու \* լը սաղմոսները գրեց նէ , ևս ալ նոյն վիճակին մէջը գտնուելով , ու ես ալ անոր պէս “ Խիստ շատ տկար ու ինկած ըլլալով ” , Առաջ † լը , 6 . ու անոր պէս

\* Բայր Եօլանտանից , լէ :

† Բայր Եօլանտանից , լէ . 6 :

“Խմանկողինս արցունքովս թրջելով”, (Առաջ. կ. 6.) ետքի նեղութեանս մէջը՝ ու Աստուած աղաղակեցի, ու ան ալ իր սրբութեան ամոռէն իմ աղաշանացս ձայնը լսեց: Աիշտ օրհնեալ ըլլայ Աստուծոյ անունը. իմ վրայիս երկինքը պայծառացաւ. ու Աստուածային լուսոյն շողը թափանցեց անցաւ ան մութ ամպերուն մէջէն, որոնք որ իմ հոգիս պատածի պէս էին: Աստուծոյ սիրոյն ձայնը իմ սրտիս մէջը խօսեցաւ, ինձի լսելով՝ Հաւիտենականը ողորմած է. մեղաւոր մարդուն մեռնիլը չուզէր, այլ աւելի կուղէ, որ մեղաւոր մարդը դարձի գայ ու կենդանի մնայ: Եղէլլել. լդ. 11: Աս ըյսին ետեւն երթալով՝ աղէկ հասկըցայ, որ յաւիտենական ու հզօր Աստուածը՝ ողորմած, գթած, երկայնամիտ, բազումողորմ, ու ճշմարիտ է եղեր. Ելլա. լդ. 6: Բայց աս ալ իմացայ որ կատարելապէս ազատ է իր ուզած կերպովը՝ իր շնորհքը տալու, ու իր խօսքովն ալ սահմանելու ան միջոցը՝ որով որ մեղաւորը կրնայ ան շնորհքը ընդունիլ:

Աստուածաշունչ գրոցնայելով, մեր փրկութեան ճամբան պիտի ըլլայ՝ Աստուծոյ ու իր խօստմանցը սրտանց հաւատք ու կատարեալ յոյս: Աս պատճառաւս՝ մեր հօրը Աբրահամու վրայ կըզբուցուի, թէ Աստուծոյ առջին արդարացաւ, ոչ թէ իր գործքովը, այլ իր հաւատքովը. վասն զի անոր համար գրված է: Ոքաչ ո՛վ հանդիպ որդիք յանդ յն պաշենհօնաց մանակնշնչվետ ը յետուաց: “Ու անիկա Եւհօվային հաւատաց, ու հաւատաց՝ անոր արդարութիւն սեպվեցաւ”: Օհնութ. ժե. 6: Անկէց ետքը սկըսայ ուներդի քուապահով զոհերուն կամ պատարագներուն օրէնքը մտմտալ ու քննել: Տար խամբը չնգամատեանին նայելով, Աստուած զոհը հաս-

տատեց, որ անովլ իր շընորհքը ու թողութիւնը տայ. վասն զի գըրուածէ, կ նոր. ժէ. 11: Ճահճմհայք բրբիր շնչառ հու պանէ ֆէլ եւ խոնդէւ. “Ա ասն զի աս արիւնն է որհոգւոյն մեղքը պիտի քաւէ”: Ու Եւկա, 10: “Ա հարօն տարին հեղ մը քաւութիւն պիտի ընէ՝ մեղաց թողութեան արիւնովը, որ քաւութեանց համար եղած է”:

Ասոնցմով աղէկ մը հասկըցայ որ, թէ որ մէկը քաւութեան զոհը զղջացող ու խոնարհ սրտով մը ու Աստուծոյ խոստմօննքներուն ճշմարտապէս հաւատալով ըներ նէ, միայն ան ատենը կրնար Աստուծոյ շընորհքը ու իր մեղաց թողութիւնը ընդունել:

Իսյց աս երկու հարցմունքիս ապացուցութիւնը մինչև որ գտայ նէ, կտոր մը հոգնեցայ:

Առաջին հարցմունքս աս էր. Աստուծած առանց զոհից չէ՞ր կրնար մի թողութիւն տալ: Իսյց յետագայ երկու խորհրդածութիւնը իս շուտ մը համոզեցին բացասապէս այսպէս պատասխան տալու, թէ:

1: Աստուծած անանկ չի կամիր. վասն զի՝ թէ որ կամէր նէ, զոհերը ինքը չէր պատուիրեր:

2: Որովհետեւ մէնք խեղճ ու ողորմելի ստեղծուած մըն ենք, պէտք է որ Աստուծոյ ըսածին հաւատանք ու հնագանդինք. ու պիտի չուզենք որ անոր խորհուրդներուն խելք հասցունենք: Երբոր անապատին մէջը՝ օձերը մեր հայրերը խածին նէ, Ամենակարողն Աստուծած՝ որ իր մէկ խօսքովը կրնար անոնց վերքերը առանց գործիքի մը բժշկել՝ ու ըուընտցընել, հրամայեց որ պղնձէ օձի մը վրայ նային, ու անանկ ըուընտնան: Ա ատենին Ակեպտիկեանները՝ այսինքն թերահաւատները, որ Աստուծոյ յայտնու-

թեանը չէին ուզեր հաւատալու , ու դէպի ան փրկիչ օձը աշուշնին վերցընելու , խելք բանեցընելով ու ըսելով՝ թէ ասանկ մէկ անխելք միջոց մը ի՞նչ զօրութիւն կրնայ ունենալ , ու ի՞նչ օգուտ կրնայ ընել . ան մտքի վրայ եղող մարդոց ամէնն ալ թունաւոր խածուածքէն ետքը՝ առանց ողորմութեան մեռան . բայց անոնք՝ որ հաւատքով ու երախտագիտութեամբ Աստուծոյ փրկութեան միջոցը ընդունեցին , շուտ մը ըուընտցան . ու աս կերպովս Աստուած անոնց հաւատքին ու հնազանդութեան փոխարէնը տուաւ :

Ուրեմն Աստուծոյ առջեր՝ մեղաւորին քաւուիլը ու արդարանեալը արեան զոհով աներկբայ ճշմարտութիւն մըն է . աս միայն ըսելով , թէ Աստուած ասանկ ուզեց՝ ու ասանկ յայտնեց :

Երկրորդ խորհրդածութիւնը՝ որ քիչ մը խղճմանքս շփոթեց զոհերուն վրայօք , ասիկա էր : Ես ինծի կը հարցունէի . Ի՞այց ասօրուան օրը՝ զոհը ուսկից առնելու ու ուր տեղ ընելու է : Ո՞ենք խոստմանց երկրէն հեռու ենք , Աստուծոյ խորանը աւրած է . ան սուրբ քաղաքը՝ որ ատեն մը այնչափ երևելի էր , ուր որ Աստուծոյ ժողովուրդը կը ժողուըլէր Խորայէլին Ոուրբը օրհնելու համար , անոր Աւելուփաներ ըսելու համար , ու անոր տապանակին չորս կողմը մեծ ցնծումներ ու հանդէսներ ընելու համար , ուր է հիմա անիկա , և որին ձեռքն է : Հատ ցաւալի բան է երբոր մտմասնք , թէ մեր աղքը իր հայրենիքէն հեռացեր է , ու առանց թագաւորի , առանց իշխանի , առանց զոհի , առանց խորանի , առանց քահանայի , և առանց դաբիրայի աշխարհիս ամէն կողմը ցրուած է : Հօրուած ըլլալու

վը , խիստ ողօրմելի վիճակներու մէջ ալ ինկած է : Ա ասն զի աքսորանաց մէջ ըլլալովը՝ անկարելի բան է որ ԿԾՊ ֆեստիվալ պասեքը , ՌՊԲՀ Թ Դ Տ Ե Լ Ո Յ Ն առևիտու-քաւութեան օրը ու ուրիշ տօնախմբութիւնները Վ ս-տուծոյ դրած սուրբ օրինացը պէս կարենայ կատա-րելու : Ու քանի՞ դար է՝ որ մենք աս ողօրմելի վի-ճակիս մէջը կրգտնուինք . ու Ե՞րբ պիտի յուսանք , որ աս վիճակէն խալսինք :

'Ե վը այսր ամի՞ ուրիշ ազգաց հետ ալ միտցած չենք : Ի այց աս մեր ազգին կամ ժողովրդեանը ազ-դային պահպանութիւնը՝ արդեօք զիպուածոյ գործք է , թէ մանաւանդ Վ ստուծոյ բարկութեանը գործքն է . որ իր վրէժինդիր ձեռքը մեր ժողովրդեան վրայ ծանրացուցեր է :

Վ ս հարցմունքներուս լուծմունքը՝ յետագայ խոր-հրգածութիւններուն մէջը դտայ : Վ ու աջին գերութիր որ Ի արելոն էր , 70 տարի միայն քշեց . ինչպէս որ Երեմիա մարգարէն մարգարէացաւ . Երեմ . ին . 11 : Երկրորդ գերութիւնը՝ որ ան ալ Երկրորդ (Օ-քինաց , իթ . ու Անէ դ . գուշակուած է . թէպէտե աւելի ընդհանուր կերպով մը զրուած է , ու կտրը-ուած չէ թէ որչափ ատեն պիտի քշէ , տասնը ութը դար է որ կրքշէ . ու այսչափ ատենէ 'ի վեր մինչե աս օրս մեր խեղճազգը Վ ստուծոյ կարող ձեռքովը պահպանուած է :

Վ ու աջին գերութիւնը՝ կուապաշտութեան պա-տիմն էր : Երկրորդ գերութիւնը՝ աւելի այնքան մեծ մեղքի մը պատիմը պիտի ըլլայ , որքան որ 18 դարը՝ 70 տարիէն աւելի երկայն միջոց մը կըլլայ . վասն զի Վ ստուած արդար է : Ու կուապաշտութենէ աւելի մեծ մեղքը՝ ո՞րը կրնայ ըլլալ : Երանի թէ ա-սոր վրայ մամուայիք դուք . իրաւոր մենք աս ողօրմելի

վիճակիս արժանի ենք : Ի՞սոյց աս վիճակս ե՞րբ պիտի լըմըննայ : Ասոր պատասխանն ալ Աստուծոյ պատգամաց գրքին մէջը գտայ : Վետեղը գրուած է , թէ՝ Աստուած՝ Աքրահամու , Խահակայ ու Յակոբայ խոստացաւ , որ աշխարհիս բոլոր ազգերը անոնց զաւակովը պիտի օրհնուին : Յայտնի կերենայ՝ որ աս խոստմունքս մարմնաւոր ու ժամանակաւոր օրհնութեան համար չէր . վասն զի ազգաց պիտոյքը՝ իրարմէ շատ տարբեր են , ու շատ կրփոփոխին . այլ 'ի հարկէ հոգեոր օրհնութեան համար էր . ու բովչետե աշխարհիս բոլոր ազգերը՝ ամէն կիմայի տակ , ամէն դարերու մէջ , ու բաղաքականութեան ամէն աստիճանի մէջը մի և նոյն հոգեոր պիտոյքը ունին , այսինքն Աստուծոյ հետը հաշտուելուն պիտոյքը կամ կարօտութիւնը ունին :

Ա Կրիշ մէկ մտածութիւն մը կամ քննութիւն մըն ալ կայ զոհերուն վրայօք՝ որ շատ ատենէ 'ի վեր մեր եղբարցը շատերուն գայթակղութեան քարեղաւ , ու նաև ինձի շատ մեծ ու անհանգիստ տարակոյսներ պատճառեց : Ահա այս է . Ան Խարայէլի Աստուածը՝ որ Ոովսէսի բերնովը հաշտութեան ու թողութեան համար հարկաւոր միջօցի մը պէս՝ զոհերը մեզի ցուցցեր էր , նոյն Աստուածը իր ետքի քանի մը մարգարէներուն բերնովը կըյայտնէ որ զոհ չուզէր , ու զոհէն բնաւ չի հաճիր . զոհէն ձանձրացեր ու կշտացեր է , ու Խարայէլացիի ձեռքէն բնաւ զոհ չէր ուզած . ևն : տե՛ս առ . Առնուել . Ժե . 22 . 23 . Առաջ . \* Ճ . 8—13 : Խասյէ . առ . 10—19 : Երեւ . Է . 21—28 : Ժե . 12 : Հիմայ աս երկու տեսակ Աստուծոյ յայտնութիւնները որ այսչափ իրա-

\* Բայր Եօլանտոսնից , Խթժ :

ըու ներհակ ու հակասական կերևնան , ի՞նչպէս  
կրնանք իրարու հետ յարմարցընել :

Դու Աստուածաշունչ Գիրքը ուշադրութեամբ  
խորունկ մը կարդալով՝ աս բանիս վրայօք ալ աս  
պատասխանը դտայ :

Դ ետական տնեանսութիւնը կամ կառավարու-  
թիւնը սոսկ խորհրդաւոր էր , ու առաջուցմէ կը-  
ձեացունէր կամ կըցուցընէր երեւելի կերպով մը  
ան օրհնութիւնները , որն որ Աստուած խոստացեր  
էր տալու աշխարհիս ամէն աղգերուն՝ Արքահա-  
մու զաւակովը : Դ ետական օրինաց գլխաւոր հիմը՝  
զոհից վրայ կայացած էր : Ին զոհերը ինքիրմէ ոչ  
աղտոտ խղճմտանքները կրնային լուալ , և ոչ սուրբ  
ու արդար Աստուծոյն բարկութիւնը իջեցունել : Դ  
վերայ այսր ամենայնի իրենցնշանակութեանը նա-  
յելով՝ շատ մեծ ու հարկաւոր բան մըն էին : Ուե  
որ մէկը զոհին նշանակութիւնը խորանին առջեր  
մոռնար , ու անանկ հաւատար թէ նոխաղաց ու  
ցլուց արիւնը իրաւցընէ կրնայ մեղքը քաւել , բնաւ  
Աստուծոյ ուղած զոհը ըրած չէր ըլլար , թէ և խիստ  
ծիշդ կերպով մը զոհին արարողութիւնը կամ ծէսը  
կատարած ըլլար : Իայց ասոր ներհակ ան Խարա-  
յէլացին , որ անոր նշանակութիւնը միտքը կըքե-  
րէր , ու հաւատքի աչքով՝ զոհին կամ պատարա-  
գին ձեռյն մէջը՝ նոյն իսկ խորհրդաւոր բանը տես-  
ներ նէ , անիկա կատարեալ զոհ ըրած կըլլար . ու  
անոր ձեռաց մէջը եղած զոհը Աստուծոյ ընդունե-  
լի նուէր մը կըլլար :

Ուրեմն զոհերուն նշանակութիւնը ի՞նչ էր :  
Ահա ասոնք են : Օզիերը հրամայուած էին՝ Աախ  
Խարայէլին (ու ամէն աշխարհի) միտքը ձգելու հա-  
մար՝ իրենց անկումը , իրենց մեղքերը , ու իրենց

յանցաւոր ըլլալը, ու ան պատճառաւոր ճշմարիտ զղջում մը անոնց սրտին մէջը աղդելու համար:

Երկրորդ՝ Արեամբ հաշտութեան խորհուրդը անոնց սորուեցունելու համար:

Երրորդ՝ Աստուծոյ կամացը հաւատքով ու հնագանդութեամբ մտիկ ընելը անոնց սորուեցունելու համար, թէև իր շնորհաց միջոցներուն ընտրութիւնը մարդու մասացը ներհակ աւ ըլլայ:

Ա երջապէս ու գլխաւորաբար՝ Խորայէլի ճշմարիտ հաւատացեալներուն երեելի նշաններ տալու համար ան պատարագին կամ զոհին վրայօք, որ գեռ պիտի գար, ու հասկըցունելու համար, թէ օրինաց զոհերը ուրիշ բան չէին, բայց եթէ անոր տիպը կամ օրինակը: Այսինքն՝ Վեսիային պատառգին վրայօք, որ աշխարհիս մեղքերը իր վրայ պիտի առնէր, ու իր չարչարանքովը ու իր մահուամբը՝ զանիկա Աստուծոյ հետ պիտի հաշտեցունէր:

Աս ետքի խօսքիս վրայ համոզուեցայ, առաջ՝ Օպքարիա մարդարէին երկու յետագայ խօսքերովը. գլ. ժկ. 1, 7: Այս առաջին երկու խօսքերը: Երօմանահար նպահիչ մարդու ընթացակարգութեան համար ու առաջարկութեան համար ու առաջարկութեան համար:

“Ան ատենը՝ Դաւթի տանը ու Երուսաղէմայ բընակչացը աղքիւր մը պիտի բացուի՝ մեղքի ու պղծութեան համար”: “Ով թուր արթնցիքիր իմ հովուիս դէմ, ու ան մարդուն դէմ որ ինձի հաւասար չնէ՞չ է կրսէ՝ զօրքերուն իշխօվան”: Բայց Աստուծածաշունչ գիրքին մէջը իրեք տեղ կայ, որ ամէնէն աւելի մասնաւոր իերապէմ մը զիս համոզեցին, ու յայտնապէս (Տօմիս աշխարհութեան) որ Վեսիայն աշխարհիս մեղքը համար իրաւուցնէ զոհ պիտի ըլլար:

ՀԱՅՈ-ԱՐՄ. ССР

Գ. Կ. Ա. ՄԱՅՆԻԿՅԱՆ  
Ա. ՄԱՅՆԻԿՅԱՆԻ ԿԱՎԱՐ

Ու ան վկայութիւնները՝ Աաղմ, \* ի՞լ. Դամիել  
մարդարէին գլ, թ. ու Եսայի մարդարէին ծդ  
գլխուն մէջն են: Աս մարդարէական խօսքերը կը-  
ցուցընեն որ Վեսիայն մեր տեղը պիտի չարչարուի  
ու պիտի մեռնի. ու այնչափ բացայայտ ու պարզ  
բառերով գրուած են, որ ոչ միայն հին րաբբիները  
միաբերան կըհամաձայնէին ան խօսքերը Վեսիային  
տալու, այլ նաև մեր նոր վարդապետները՝ որք են  
Վաղենեղը, Շարդի ու Վարպանէլը, որչափ թշնա-  
մի ալ են նէ աս վարդապետութեանս՝ պարտական  
եղան աս խօսքերս Վեսիային վրայ մեկնելու: Ու  
ի՞նչպէս կրնային ուրիշ կերպով դանոնք մեկնելու.  
թէ որ կրնան նէ, թող մեկնեն: Աս պատճառաւս՝  
մենք օրինակի համար, Եսայեայ. ծդ գլխուն գրաւոր  
թարգմանութիւնը հոս տեղը պիտի դնենք, որ յատ-  
կապէս նախընթաց գլխուն 13 համարէն կըսկըսի:

“Ահա իմ ծառաս իմաստուն պիտի ըլլայ, պիտի  
բարձրանեայ, մեծնայ, ու շատ պիտի փառաւորուի:  
Աաև շատերը քեզի կըզարմանան, անոր համար որ՝  
իր երեսը ամէն մարդոցմէ աւելի տգեղ էր, ու իր  
կերպարանքը՝ մարդոց տղաքներէն աւելի առեղ:  
Աաև շատ ազգերը պիտի ցողէ: Անոր պատճառաւը՝  
թագաւորները իրենց բերանը պիտի գոցեն. վասն  
զի անոնք՝ որոնց որ ծանուցում եղած չէր, անիկա  
պիտի տեսնեն, ու անոնք՝ որ լած չէին, անիկա  
պիտի ճանչնան: Վեր բաածին ով հաւատաց. ու  
Եկհօվային բազուկը՝ որո՞նց յայտնի երեցաւ: Ա ասն  
զի անիկա Աստուծոյ ծառան նոր բողըզի մը պէս  
անոր Աստուծոյ առջեր վեր ելաւ, ու արմատի մը  
պէս՝ մէկ չոր զետնէ մը: Անիկա ոչ գեղեցկութիւն

Բար Եօվանոսանից, իտ:

և ոչ վայելլութիւն ունէր . մենք անիկա տեսանք ,  
բայց չունէր բնաւ անանկ մէկ երեսյթ մը՝ որ մեզի  
հաճոյ ըլլայ : Անիկա մարդոց անարգածը , ու տկարն  
էր , մարդ մը՝ որ ցաւու համար Եպոն է , ու նեղու-  
թիւնը կըճանչնայ , ու կընմանի անանկ մէկ մարդու  
մը՝ որուն առջին ուրիշները երեսնին կըդոցեն : Ա-  
նիկա անարդուեցաւ , ու մենք բանի մը տեղչի դրինք :  
Իրաւցընէ անիկա մեր նեղութիւնները քաշեց , ու  
մեր ցաւերը տարաւ , թէպէտ և մենք կարծեցինք  
որ Աստուծոյ կողմանէ կըզարնուի , կըծեծուի ու կը-  
ցածնայ : Բայց անիկա մեր անօրէնութեանցը հա-  
մար վերաւորուեցաւ , ու մեր մեղացը համար ջախ-  
ջախնեցաւ . մեր խաղաղութեանը պատիժը անոր վըայ-  
եղաւ , ու անոր վէրքերովը մենք առողջութիւնը  
դտանք : Ա մենքս ալ ոչխարներու պէս մոլորեցանք ,  
ամէն մարդ իր ուղած ճամբան կերթար , ու Աէ-  
հօվան ամէնուս անօրէնութիւնը անոր վերցու-  
նելտուաւ : Տանջուած ու նեղութիւն քաշած ատե-  
նը՝ իր բերանը չի բացաւ . գառի մը պէս սպան-  
գանոցը տարուեցաւ , ու ոչխարի մը պէս որ խուզո-  
ղին առջևը մունձ կըկենայ , այնպէս իր բերանը չի  
բացաւ : Ա եղութենէն ու դատաստանէն առնուեցաւ ,  
ու անոր տեղութիւնը ով պիտի պատմէ : Ա ան-  
զի կենդանեաց երկրէն վերցաւ , ու իմ ժողովրդնա-  
նըս մեղքին համար զարնուեցաւ : Թէպէտև իր գե-  
րեզմանը չարագործներուն կարգը դրաւ , բայց ա-  
նիկա մեռնելէն ետքը՝ հարուստին հետ է : Ա ան-  
զի անօրէնութիւն մը չէր ըրած , ու իր բերանը նեն-  
դութիւն մը չէր գտնուած : Բայց անոր ջախջախուիլը  
Աէհօվային բարի զուարձութիւնն էր , ու ինքը նե-  
ղութեան մէջ դրաւ անիկա : Երբոր իր անձը՝ մեղաց  
համար պատարագ ընելու ըլլայ , իր սերմը՝ կամ

սերունդը պիտի տեսնայ, իր օրերը պիտի երկընցունէ, ու Եհովային բարի զուարձութիւնը՝ անոր ձեռքովը պիտի աճի: Իր անձին աշխատութիւնը տեսնայ նէ, պիտի կը շտանայ: Իմ արդար ծառաս շատերը պիտի արդարացունէ իրեն ծանօթութեամբը, վասն զի անոնց անօրէնութիւնները՝ ինքը իր վրան առաւ: Անոր համար մենծերուն մէջը ես անոր բաժին պիտի տամ, ու զօրաւորներուն հետը՝ անիկա աւարը պիտի բաշխէ, վասն զի իր անձը մահուան պիտի տայ, չարագործներուն կարգը դրուած պիտի ըլլայ, շատերուն մեղքը իր վրան պիտի առնէ, ու մեղաւորներուն համար բարեխօսութիւն պիտի ընէ'':

Ուրեմն զոհերուն վրայ ունեցած մեծ տարակոյսս լուծուեցաւ, ու հիմայ բերուած վկայութիւններէն, ու ուրիշ խօսքերէն, ինչպէս \* կ՛ժ . Աաղմ . ու Եսայայ ծ . գԸ, աղէկ իմացայ որ Պ ևտական զոհերը երեելի ցոյց մը՝ տիպ մը կամ ձեւ մըն են եղեր անմեծ ու քաւիչ պատարագին, որն որ Վեսիայն իր անձովը պիտի ընէր:

Բայց ան ատենը՝ մէկ նոր ու շատ հարկաւոր խնդիրք մըն ալ միտքս եկաւ: Ես ինծի կը հարցընէի, Աս մեծ պատարագը արդեօք կատարուած է թէ չէ: Վեսիայն՝ ան արդար ծառան՝ որ իր պատարագովը շատ մարդիկ պիտի արդարացունէ զինքը գիտնալովնին, արդեօք եկած է մի, թէ գեռգալու է: Աս խնդիրը նորէն ինծի առիթ եղաւ աղօթք ընելու, ու Աստուածաշունչ Գրքին մէջը փնտուելու: Շուտ մը ուրախս ցայ, երբոր հոն տեղը աս բանիս վրայօք շատ աղուոր բացարութիւն-

\* Բայց Եօվանոսոնէց, կ՛ը:

Ներ կրցայ գտնել, որ յետագայ մարդարէութեց  
մէջը յայտնի կերևնայ : Խսրայէլացիք Շաբիլոնի  
գերութենէն ետքը, տաճարը նորէն շինելու համար  
շատ արդելքներու դէմ զնելով, վերջապէս աս շի-  
նուածը գլուխ հանեցին նէ, Եղբաս մեզի կըպատմէ-  
գէ . դ. 12\*. որ տաճարին հանդիսին օրը “Վահա-  
նաներուն ու Կ ետացւոց շատը, ու դլխաւոր հայ-  
րերը՝ որ տարիքնին առած ու առաջին տունը ա-  
ռաջին տաճարը տեսած էին, ան տունը միտքերնին  
բերելով բարձր ձայնով մը լացին” : Անգէոս մար-  
դարէն՝ որ նոյն ատենին վրայ կըխօսի, աս տրտմու-  
թեանս պատճառը մեզի կըսայտնէ, պատմելով՝ թէ  
նոյն դիպուածին մէջը՝ Աստուած իր բերնովը  
Խրայէլացւոց տանկ զրուցեց : “Ով կայ ձեր մէ-  
ջը, որ մինչեւ հիմայ մնացած ըլլայ, ու աս տունս  
իր առջի փառաց մէջը տեսած ըլլայ, ու ի՞նչպէս  
կըտեսնէք հիմայ աս : Ասիկա ոչինչ բան մը չէ՞ մի  
ձեր աչքին առջելը, անոր նայելով” . Անգէոս . ը .  
3 : Խրաւցընէ՝ թէպէտ և աս երկրորդ տաճարը շատ  
ստորնադոյն էր, բայց Աստուած նոյն մարդարէու-  
թեան մէջ քանի մը համար վարը 6—9 ասանկ կը-  
զրուցէ : “Հա անգամ մըն ալ՝ քիչ ատենէն ետքը՝  
Երկինքը՝ Երկիրը՝ ծովը ու ցամաքը պիտի շարժեմ,  
ամէն աղգերը պիտի շարժեմ, ու ամէն աղգացցան-  
կալին պիտի գայ, ու աս տունս յի երկրորդ տա-  
ճարը փառքով պիտի լեցունեմ . ըսաւ զօրքերուն  
Եւհօվան : Արծաթը իմն է, ոսկին իմն է կըսէ  
զօրքերուն Եւհօվան, Աս† ետքի տանը փառքը”

\* Բառ Եօլոնասոնէց, ը Եպլոս, գշ, դ, 12 :

† ՀՀՐՊԱՇԴ ԹՅԴ ԹՐՅԾ Եպայէտց, Խող, 6 Համալէն ու ը, Ապահելէ ԺՄ, 12, 13 համարներէն կըրեալյ՝ ոչ հաս

առջինէն մեծ պիտի ըլլայ . կըսէ զօրքերուն Երեհօվան :

Աս մարգարեութենէս ես եղբակացուցի , որ Ես տուծոյ նախասացութեանը նայելով՝ Մեսիան աս երկրորդ տաճարին ատենը պիտի գար : Աստուածաշունչ Գիրքին մէջ քանի մը տեղ կայ՝ որ աս բանիս զբայօք զիս շատ աղեկ համոզեցին , զորօրինակ Իշանիէլի . թ . 26. ուր ոչ միայն գուշակուած է թէ ու յրաց որիշն որիք . Եկանելու նաշտին վէճն է . “ Մեսիայն պիտի վերցուի չէ թէ իրեն համար ” . այլ նաև աս գիպուածս ինչ ատեն պիտի ըլլայ նէ , անիկա ալ աս բառերովս ցուցուած է : “ Իշխանին (այսինքն Մեսիային) ժողովուրդը որ պիտի գայ , քաղաքը ու խորանը պիտի ավրէ , ու անոր վերջը աւելի . խեղճ պիտի ըլլայ , ու կործանմունքը՝ որ ուրոշուած է , կոխւէն ետքը պիտի ըլլայ ” : Ուրեմն աս մարգարեութեանս նայելով , Մեսիան՝ քաղքին ու խորանին աւերմանէն առաջ պիտի գայ :

Ետքը ուրիշ մէկ խորհրդածութին մը վերի ըստծներէս աւելի զիս համոզեցին , ու աս բանիս վրայօք ունեցած բոլոր տարակոյսներս ցրուեցին : Ու ահա ասիկա է :

Հատ մարդարեից խօսքին պէս , Մեսիայն որդի Գաւթի՛ զաւակ Յուդայի պիտի ըլլայ : Ուստի բացարձակապէս հարկաւոր էր որ մինչև Մեսիային ծնունդը՝ Յուդայի ցեղը պահուի ու անարատ մնայ , որպէս զի ժողովուրդը առանց երկրայութեան անոր հաւատայ : Անոր համար մինչև Մեսիային երեսումը՝ աս թագաւորական ցեղին պահուիլը՝ մեր

---

Ճանաչուածուած յորդադր բաւարար անընդնեն իսմ Եպուի իւ նշանին :

Հօրը Հակոբայ բերնովը գուշակուեցաւ երբոր իր  
տղաքը, ու անոնց զաւակները՝ անոնց հետօրհնեց,  
ու զրուցեց :

Հաճախ մասնաւութեան մասնաւութեան մասնաւութեան  
մասնաւութեան մասնաւութեան մասնաւութեան մասնաւութեան  
մասնաւութեան մասնաւութեան մասնաւութեան մասնաւութեան  
պատի վերնայ, և ոչ օրէնսդիր մը անոր ոտից մեջէն,  
մինչեւ որ Ծիլօհը գայ. «Օ՞հնո՞ւ, խթ, 10 : Երդ՝  
որովհետեւ աս օրուան օրս Հուդայից եղը ուրիշ ցե-  
ղերէն չորոշուեր, ինչու որ Արէայ մը չկայ որ գիտ-  
նայ թէ ինքը ո՞ր ցեղէն իջած է, ու տաճարը աւ-  
րուելէն ետքը ազգաբանութիւն ալ գրող չկայ.  
ու արքունի գաւաղանը ու օրէնսդիրը Հուդայէն բո-  
լորովին վերցած են . ասկէց՝ ի զատ՝ քաղաքը ու  
խորանը աւրած են, ու ազգն ալ աշխարհիս ամէն  
կողմը ցրուած է, ու ասոնք ալ անանկ բաներ են՝  
որ Վեսիային գալըստեննէն ետքը պիտի ըլլային,  
ուրեմն յայտնի կերենայ որ Վեսիայն արդէն եկած  
է, ուստի և մեր մեջքն ալ անոր պատարագովը քաւ-  
ուած է :

Եսանկ համոզուելէն ետքը՝ սրտիս մեջը շատ մեծ  
նեղութիւններ ու հակառակութիւններ զգացի : Ես  
ինձի կըսէի, ի՞նչպէս կրնայ ըլլալ՝ որ իմ մինչեւ  
հիմայ հաւատացած բաներս ամէնն ալ ծուռ ու սխալ  
ըլլան . ու անոր՝ որ մենք անարգութեամբ րինդ լու-  
սու կախած կըզրուցէինք, անիկա ճշմարիտ Վեսիայ  
եղած ըլլայ : Վրիստոնեաներուն՝ որոնց շատը անանկ կեանք մը  
կանցբնեն՝ որ Եստուծոյ օրէնքին բոլորովին գէմ է,  
կրնայ մի ճշմարիտ հաւատք ըլլալ :

Իսյց օրհնեալ ըլլայ Եստուած, աս մտատան-  
ջութիւնները խիստ քիչ քշեցին, Դա Եստուածա-

շունչ Վիրքը կարդալով աղեկ ճանչցայ ու սոր-  
ուեցայ, որ պէտքը չէ կրօնքի կամ հաւատքի մը Աս-  
տուածային ծագումը դատել, անիկա դաւանողնե-  
րուն վարքը նայելով. և թէ ճշմարտութիւնը՝ բազ-  
մութեան բաժինը չէ կամ բազմութեան չնայիր:

Խրայէլի ժողովրդեան բովանդակ պատմութիւ-  
նը ասոր փորձը մեզի կըցուցընէ: 'Խոկղբանէ հետէ՝  
Մովսէսի, Հեսուսի, Գաւիթի, Ամուելի, Եղիայի  
պէս մարդիկ, կամ մէկ խօսքով զըուցեմ, Ճշմա-  
րիտ Խրայէլացիները Խրայէլի մէջ խիստ քիչ էին:  
Եղիայի ատենը գտնուած ան եօթը հազար մար-  
դիկը՝ որ Բահաղ կուռքին երկրպագութիւն չըրին՝  
ի՞նչ պիտի ըլլային մէկալ մնացած ժողովրդեանը  
քովը, որ ամենն ալ կուապաշտութեան մէջը ինկան:  
Եղայի մարդարէին ատենը բոլոր ազգը՝ քանի մը  
մարդիկներէն ՚ի զատ՝ Առզումացւոց ու Կոմորացոց  
չէի՞ն մի նմաներ. Եսայ, գշ. ա: ՞Քրիստոնէից ե-  
կեղեցւոյն մէջն ալ այնպէս է: Վստուած ամէն ա-  
տեն եկեղեցիին մէջը իր եօթը հազարը պահեր է,  
որոնք որ իր ճշմարտութեանը աւանդապահն են,  
ու իր Առւրբ Նոգւոյն տաճարն են: Ուստի իմ  
բաղզս բանելով, ասոնց մէջէն մէկ քանիին հետը  
ծանօթութիւն ըրի: Վստուծոյ վախը, աշխարհէս  
զատուիլ, ճշմարիտ եղբայրական հաղորդակցութիւն  
մը՝ որ Ընկերութեան մէջը գտնուած ամէն տեսակ  
ու ամէն աստիճանի մարդիկը իրարու հետ կըմիա-  
ցունէ, ազգային պաշտօնին մէջ հաւատարմութիւն  
մը, Վստուծոյ փառացը՝ ու Վստուծոյ ճշմարտու-  
թիւնը տարածելու համար՝ բարի նախանձ մը, ա-  
ռանձին կեանքի մէջ՝ հանդարտութիւն ու բարե-  
կարգութիւն մը, դժբաղդին կարեկից ըլլալ, Խո-  
նարհութիւն, համբերութիւն, քաղցրաբարոյու-

թիւն, ներումն, նաև թշնամեաց համար ջերմեռանդ աղօթք, Աստուածաշունչ գրոց աղէկ տեղեկութիւնը, ու Աստուծոյ յայտնութեանը սէր ու հպատակութիւն մը, մէկ խօսքով զրուցեմ, Աստուծոյ ու ընկերի սէր, ու Հիսուսի Քրիստոսի անձին վրայ անկեղծ բարեպաշտութիւն մը, ու գերբնական սէր մը: Ահա աս է Ճշմարիտ Քրիստոնէից բուն վարքը ու կենդանագիրը, որոնց հետ Աստուած ինծի բարեկամութիւն ընել տուաւ հաւատքի վրայօք նոր ապացուցութիւններ վնտըռած ատենս: Աբրահամու Ճշմարիտ զաւակները, խոստմանց Ճշմարիտ որդիքը, ու Աստուծոյ Ճշմարիտ ժողովուրդը՝ իրաւցընէ ասոնք են: Ասոնց հետը սիրով կենցաղավարելու ատենս՝ ես միշտ Ճշմարտութիւնը կըփնտըռէի, ու հաստատ միտքս դրեր էի, որ ուր որ գանամ՝ ու ի՞նչ որ ըլլայ ալ նէ, անիկա ընդունիմ. միայն թէ Դու Աստուածաշունչ զրքին համաձայն ու համեմատ ըլլայ:

\* Այս սիրելի եղբարք իմ, ես միշտ օգնութիւն կըխնդրէի Աստուծմէ, որ ըսեր է, “Անիկա զիս կանչէ նէ, ես ալ անոր աղօթքը կընդունիմ”. Ատղը .\*

Պահ 15: Աստուած իմ աղօթքս լսեց ու զիս ապահով ընելով ինծի հասկըցուց, որ Մեսիայն եկեր է, ու իմ մեղքիս համար չարչարուեր է, ու իմ անօրէնութիւններուս համար զարնուեր է, ու իմ պատիժս իր վրան առեր է, որպէս զի ես խաղաղութիւնը շահիմ: Ան ատենէն ’ի վեր է որ իմ սիրտս խաղաղութեամբ ու հանգստութեամբ լցուեցաւ: Այս կընամ ասիկա զըուցել, որ Աստուածաշունչ դրքին մէջը եղած երկու հիմնական Ճշմարտութիւն-

\* Աստ Եօլանտանից, գլ. Ղ. 15:

Ներուն՝ բոլոր սրտանց քանի որ հաւտացեր եմ ու  
ճանչցեր եմ նէ, երջանիկ եղեր եմ . այսինքն՝ մար-  
դուն անկումը Ադամով, ունորէն կանգնումը Եկե-  
սիայով : Յանութեամբ՝ մասնակից եմ անկման, ու  
հաւատքով՝ մասնակից եմ կանգման : Ես փրկուե-  
ցայ . աղէկ դիտեմ որ Եկեսիային ձեռքովը Աս-  
տուծոյ առջելը արդարացայ, ու աս կեանքէս ետքը  
Երկինքը պիտի երթառ, ու ամեներանեալ հոգւոց  
Երջանկութիւնը յաւիտեան պիտի վայելեմ Աստու-  
ծոյ Երեսը տեսնելով : Աւ չեմ նմանիր մոլորեալ  
ոչխարի, վասն զի աղէկ հովիւ մը գտայ՝ որն որ Ո՞վ-  
սէս ու մարդարէները առաջուց գուշակեցին . ու ա-  
ղէկ ճանչցայ որ նոյն ինքն Հիսուս Աւազովեցին  
աշխարհիս Փրկիչն է, ու կենդանի Աստուծոյ Ար-  
դին է : Ախ՝ սիրելի՛ եղբարք իմ . ատեն մը ես ալ  
ձեզի պէս անոր սուրբ անունը հայհոյեցի, ու ձեզի  
պէս անոր անձը ատեցի ու անարգեցի, ու թէ որ  
ասանկ չըրի ալ նէ, անիկա լոկ վարդապետի մը  
տեղ դրի, ինչպէս կարելի է թէ ձեր մէջն ալ շա-  
տերը դեռ այնպէս կըկարծեն : Աս օրուան օրս մի  
միայն անիկա կըսիրեմ, ու անոր շնորհակալ կըլ-  
լամ, վասն զի իմ մեղքերս իր վրան առաւ . ու ա-  
նիկա է որ իմ անօրէնութիւններս վերցուց, ու  
անոր վէրքերովը ես իմ բժշկութիւնս գտայ :

Ան երկու հիմնական ճշմարտութիւնները ճանչ-  
նալէս ետքը՝ Աստուածաշունչ գրոց շատ տեղուան-  
քը, որ առաջ ինծի բոլորովին անհասկընալի կե-  
րևնային՝ անոնք ալ սկսայ հասկընալ : Եկ քանին  
հոս տեղը օրինակ պիտի բերեմ :

Երկրորդ օրինաց գրքին մէջը, գլ, ժը . համար  
15, 18. Ո՞վսէսինման մէկ մարդարէ մը խոստաց-  
ուեր է, ու Աստուած կուղէ որ անոր խօսքը մտիկ

ընեն . ապա թէ ոչ՝ ծանր պատիժներ պիտի առջ  
իր կողմանէ :

Պէտք է որ երկրորդ սաղմասն ալ բոլորովին հոս  
տեղս վկայութիւն բերեմ :

Կատակերգ խօսքերը :

Խնչու հեթանոսները խռովութիւն կընեն , ու  
ժողովուրդները պարապ բան կըմտմըտան . Երկրի  
թագաւորները ինքը ինքնին կըհաստատեն , ու իշ-  
խանները իրարու հետ խորհուրդ կընեն Տէրոջը  
դէմ , և անոր ( Օ ծեալին գէմ , Բաւլը կոտրենք  
անոնց կապերը . ու մեզմէ ձգենք անոնց լուծը : Առ-  
կինքը բնակողը անոնց վրայ պիտի ծիծաղի . Տէրը  
պիտի ծաղը ընէ անոնք : Ան ժամանակը պիտի խօ-  
սի անոնց իր բարկութիւնովը , և իր սրտմոռութիւ-  
նովը պիտի սասանեցունէ անոնք . ու ոչուն ըսէ ,

Կատակերգ խօսքերը :

Ես օծեցի թագաւորս իմ սուրբ լեռանս Ուո-  
նին վրայ :

Ո՞ւկային խօսքերը :

Հրամանը պիտի պատմեմ . Տէրը ինծի ըստաւ  
Դաւն իմ Արդիս ես . ես քեզ այսօր ծնայ . Խնդրէ  
ինծմէ՝ ու հեթանոսները քեզի ժառանգութիւն պի-  
տի տամ , ու երկրին ծայրերը քեզի ստացուածք .  
Պիտի կոտրես անոնք երկաթէ գաւաղանով , բրու-  
տի ամանի պէս պիտի փշը ես անոնք :

Դաստիարակություն :

Ապա հիմայ՝ թագաւորներ, միտվելիդ առէք +  
երկրի դատաւորներ, խրատուեցէք : Ա ախով ծա-  
ռայեցէք Տէրոջը, ու գողալով՝ անինտ մեծարեցէք :  
Որդին համբուրեցէք՝ որ չբարկանայ ու ճամբուն  
մէջ չկորսվիք, երբոր անոր բարկութիւնը քիչ մը  
բորբոքի, երանի՛ անոնց ամենուն որ անոր կը յու-  
սան :

Անկէց ետքը \* ի՞ն . խե՞ ու ձժ, սաղմոսները : Աս  
ետքի սաղմոսին առջի տուները հոս օրինակ դնենք՝

“Տէրը իմ Տէրոջս ըստաւ . Աստէ՛ իմ աջ կողմն,  
մինչև քու թշնամիներդ ոտքերուդ կոխելիք ընեմ :  
Տէրը քու զօրութեանդ գաւաղանը Ախօնէն պիտի  
խրկէ . քու թշնամիներուդ մէջը տիրէ” :

Եսայի մարդարէին Է, ը, թ, գլուխը . բայց թ  
դլխուն Յ ու Յ համարը կարդանք : “Ա'եղի մա-  
նուկ մը ծնաւ, մեզի տղայ մը տրուեցաւ, ու իշխա-  
նութիւնը իր ուսին վրայ պիտի ըլլայ, ու անունը դրին  
ալլահէլէ, Աբանչելի . Հայութուց, Խորհրդական . Ռոբեր ՆԱ  
եւ Էլուած, Աստուած հզօր . ԴՅՌԲԻ ԱԼՄԱԿԱՆ, Ապյօ  
յաւիտենականութեան . ԵՌԱՌ ՍՊԱՌ ՍՊԱՎ, Խշխան  
խաղաղութեան : Անոր իշխանութեանը աճումը ու  
խաղաղութիւնը վերջ պիտի չունենայ : Կաւթի թա-  
գաւորութեանը վրայ ունի նատի, որպէս զի անիկա  
արդարութեամբ ու ուղղութեամբ ամուրցընէ . ու  
հաստատէ՝ հիմակուց ու միշտ : Օօրքերու Աստու-  
ծոյն նախանձը աս բանս պիտի ընէ” :

“Առյն մարդարէին յետագայ գլուխներն ալ աս

\* Ուստի Եօլունակնեց, ինա, խոր, ձիթ :

բանիս վրայ կը եօս էին , լո , լո լո , լո լո , մինչև գիրքին վերջը : Ամանապէս Երեմիային աս մարդարէութիւնը գլ , իդ . 5 . 6 :

“Եհա օրերը կուգան՝ կըսէ Եհէհօվայ , որ ես Դասիթէն արդար ընձիւղ մը կամ պատի մը պիտի հանեմ , ու անիկա թագաւորի մը պէս թագաւորութիւն պիտի ընէ . բարեբաղդ պիտի ըլլայ , աշխարհիս վրայ դատաստան ու արդարութիւն պիտի ընէ : Են օրերը՝ Հուգան պիտի ազատի , ու Խրայէլը ապահովութեան մէջ պիտի բնակի , ու անոր՝ աս անունը պիտի տրուի , Եհէհօվայ՝ արդարութիւն մեր : տես նաև Երէմ , լ , և լա :

Ենկէց ետքը՝ Եղեկիէլ մարդարէին լդ գլ , 23 , ու 24 համարը , աս խօսքերս կըկարդանք : “Ես պիտի հանեմ անոնց վրայ (ոչխարներուս վրայ) մէկ հովիւ մը , որ զանոնք արածէ . այսինքն իմ Դաւիթ ծառաւաս . անիկա զանոնք պիտի հովուէ , ու ինքը անոնց հովիւը պիտի ըլլայ . ու ես Եհէհօվայ անոնց Աստուածը պիտի ըլլամ , ու իմ Դաւիթ ծառաս՝ անոնց մէջ իշխան պիտի ըլլայ . ես եմ Եհէհօվայն՝ ես խօսեցայ” : տեսնաև Եղէմ . գլ , լէ , 24 , 25 :

Այս Ահեբիա մարդարէին ե գլ , 1 ու 3 համարը , աս երեելի մարդարէութիւնը գրուած կայ .

וְאַתָּח בְּרוּחַ חַס אֲפִרְקַת צְעִיר לְחִיּוֹת בְּאֶלְפִּי רְחוּדָה מִמֵּךְ לְיַדְךָא לְחִיּוֹת מִזְצָל בְּרַשְׁרָאֵל גַּמְזֻצָּהוּ מִקְדָּשׁ מִרְמָר עֲזָלָם : לְכָנָה רְתִינָם צְדִיעַת יוֹלֵדָה רְלִדָּה וּרְתִּמְרָר אֲחֵיד רְשִׁזְבֵּין עַל־בְּנֵי רְשַׁרָּאֵל : רְעֵמָד וּרְעֵחָב עַדְיָה בְּגָאנָן שָׁם רְחוֹה אֲלָחִיר וּרְשַׁבָּד בְּרַעַתָּה תְּצִדְלָל שְׂדֵא־אַפְּסֵר־אַרְבָּן :

“Այս դուն՝ Աւելէհէմ Եփրաթայ , Թէպէտ Աւ դուն շատ պղտիկ ես Հուգայի հաղարաւոր ասպաններն մէջը , քեզմէ պիտի ելլայ ԽարսՍէլին իշխանը , ու

անոր ծնունդը՝ իսկզբանէ յաւիտենական օրերէն է : Ենոր համար անոնք պիտի թողու ինչուան ան ատենը՝ որ ծնանողը ծնանի, ու իր եղբայրներուն մը նացածը դէպի խրայէլի որդիքը պիտի գառնայ : Ենիկա պիտի հաստատուի, ու Եէհօվային զօրութեամբը՝ և իր Եէհօվայ Աստուծոյն անուանը փառաւորութեամբը պիտի կառավարէ : Բայց անոնք պիտի մնան, վասն զի հիմայ անիկա ինչուան աշխարհիս ծայրերը պիտի փառաւորուի ”: Ա երջապէս՝ Օաք, դլ. դ. 8, 9: կ, 12 ու 13. ու, թ, 9: Աս ետքի գլխուն մէջը մարդարէն կրկանչուը ուտէ :

“ Աստ ուրախ եղիր ով դուստր Աիօնի, բարձր ձայնով ցնծաւ դուստր Երուսաղէմի, ահա թագաւորդ քեզի պիտի գայ, արդար ու փրկիչ, խօնարհ՝ ու իշու ու յաւանակի մը վրայ հեծած” : Բաղդատէ Աիքնայ, դ, ու ե գլուխը :

Ենատենը՝ մեր հին բարբիներուն դրուածքին մէջը եղած շատ տեղուանքը սկըսայ հասկընալ : Ենոնք՝ իմ հիմակուան բերած վկայութիւններուս բոլորն ալ Անսիային վրայ մեկներ են . Ծարկումներն ալ այնպէս մեկներ են : Ասոր ներհակը՝ նոր բարբիները՝ իրենց վարդապետական նախապաշտմունքներովը՝ աս բերած վկայութիւններուս նորանոր մեկնութիւններ տուին : Ու ասոր վրայ զարմանալ պէտքը չէ, վասն զի մարդարէութիւններուն հին ու Ճշմարիտ մեկնութեանը պատճառաւը՝ Քըրիստոնէից հետ վիճարանութիւն ըրած ատեննին, մէծ նեղութեան ու շփոթութեան մէջ կիյնային, անոր համար սուտ մեկնութիւններ հնարեցին, որ կերպով մը վիրենք խալսցընեն . ապա թէ ոչ՝ ի հարկէ Հիսուս Աաղովքեցիին Ճշմարիտ Անսիայ ըլլալը պիտի ընդունէին . կամ թէ Աուրբ զրոց հեղինակները սուտզուց են պիտի ըսէին :

Բայց ասոնց մէջն ալ շատերը ասանկ չէին ըներ+  
ու բերած վկայութիւններս՝ Անեսիային վրայ զրու+  
ցուած ըլլալը, ու տուած մեկնութեանս ալ ճշմարիտ  
ըլլալը բարեմտութեամբ կրխոստովանէին . բայց որ+  
պէս զի՞ բոլոր աշխարհ աս խօստովանութեանս  
նայելով չի պարտաւորի անկէց մէկ յայտնի եղրա-  
կացութիւն մը հանելու , 'ի հարկէ մէկ երկրորդ  
Անեսիայ մը հնարեցին ու անունը դրին գք Շրջն  
հաշեահ պէն Եօսէֆ, Անեսիայ՝ որդի Յովսէփով .  
ճշմարիտ Անեսիայէն որոշելու համար, որ կըսուի  
Դոդ գք Շրջն հաշեահ պէն պավլու, Անեսիայ՝ որդի  
Դաւթի :

Աս երկու մեսիաներուն վրայօք ան արտառոց կար-  
ծիքը հերքելու համար՝ միայն աս բանս զրուցել հերիք  
է, թէ բոլոր հին կտակարանին մէջը՝ աս բանս հա-  
տատելու համար, նաև յովտ մը գտնելը անկա-  
րելի է: Ասկից զատ՝ աս կարծիքս հերքելը շատ  
գիւրին է . որովհետեւ նոյն խոկ Նորէաները՝ երկու  
մեսիային չեն հաւատար . երբոր Քրիստոնէից հե-  
տը վիճաբանութիւն կընեն՝ ու նեղը կիյան նէ,  
աս բանս միայն ան ատենելը կըդրուցեն : Բայց մեր  
խօսքը նայինք :

Ին միջոցին մէջը ես քանի մը տարակոյս ալ ու-  
նէի, որ ինծի Նորէութենէ մնացեր էր, մէկը թըւ-  
փատութեան վրայ էր, մէկալն ալ շաբաթ օրե-  
րուն վրայ : Ան տարակոյսներն ալ ցրուեցան, վասն  
զի Աստուածաշունչ գրոց շատ հետեւելով սորուե-  
ցայ, որ ան օրէնքները՝ Կետականաց հին տնտե-  
սութիւնն էր . որ անիկա՝ ինչպէս վերը հասկըցու-  
ցինք՝ միայն խօրհրդաւոր բան մըն էր, ուստի և  
պիտի գաղաքէր, որպէս զի ուրիշ մէկ նոր կար-  
գագրութիւն մը անոր տեղը բռնէ . ֆը նոր ուխտ մը  
որուն ձևն էր անիկա :

Եւ աս իմ զրուցած խօսքս միայն մարդկային փաստ կամ հաստատութիւն չէ. այլ նաև Աստուծոյ խօսքերուն մէջը բացայայտ կերենայ : Երեւ. լա. 31—33 :

“Ահա ան օրերը կուգան՝ կըսէ Երեհօվայ, որ ես \* նոր ուխտ մը պիտի ընեմ Խարայէլի տանը հետ, ու Հուգայի տանը հետ : Ու ան ուխտին պէս որ անոնց հայրերուն հետ ըրի, ան օրը երբոր ձեռաքերնէն բռնեցի, որ ղանոնք Երգիպասի երկիրէն դուրս հանեմ . անոնք ան ուխտը աւրեցին՝ ու ես անոնք առեցի կըսէ Երեհօվան : Բայց ասիկա է ան ուխտը՝ որ Խարայէլի տանը հետ պիտի ընեմ : Են օրերէն ետքը՝ կըսէ Երեհօվան, ես իմ օրէնքս անոնց մէջը պիտի դնեմ . ու անոնց սրտին մէջը պիտի դրեմ անոնք . ես անոնց Աստուծը պիտի ըլլամ, ու անոնք ալ իմ ժողովուրդս պիտի ըլլան” :

Երկրորդ օրինաց գլուխին մէջը՝ գլ. ժը. 15—19 . եղած մարդարեռութիւններն ալ նոյն միտքով հասկընալու է, ուր որ ըսուած է՝

“Երեհօվան՝ քու Աստուծդդ, քու եղբայրներուդ մէջէն՝ ինծի պէս մարդարէ մը քեղի պիտի հանէ, անոր պիտի մատիկ ընէք : Անոնց եղբայրներուն մէջէն՝ քեղի պէս ֆարգարէ մը անոնց պիտի հանեմ . ու իմ խօսքերս անոր բերանը պիտի դընեմ, ու ինչ որ անոր պատուիրեմ” անիկա անոնց պիտի զրուցէ : Եւ ով որ մտիկ ընելու շըլլայ ան խօսքերուն, որ ան իմ անունովս պիտի զրուցէ, անոր հաշիւը անկէց պիտի ուզեմ” :

\* Աս խօսքս առնէլի անելու է : Աստուծ առ առնու չէ խոսպանուք Հին ուխտը նորոգէլու, այլ նոր ուխտ հը պնելու :

Աւրեմն Աստուած կուղէ որ ամէն մարդ աս նոր մարգարէիս հնազանդի :

Իսյց թէ որ մեր հասկըցածին պէս, ու մեր սուրբ գիրքերուն տուած նշաններուն նայելով Ո՞նսիայն հարկաւորապէս եկած է, ու թէ որ Ո՞նվսէսի պէս՝ (որ Խարայէլը Եզրիպառսի գերութենէն աղատեց) մեղաց գերութենէն բոլը մարդիկ փըրկեց, կամովին զինքը զոհ ընելով ՌԾՅ ԳԵԿ պասեքին օրը, զատկական ճշմարիտ գառին պէս՝ որուն նաև մէկ ոսկորը կոտրելու հրաման չի կար, վերջապէս՝ թէ որ աս մարգարէս անանկ կեանք մը անցուց որ ոչ միայն Աստուծոյ հետ մտերիմ հաղորդութիւն ունէր, ու Ո՞նվսէսի պէս անոր հետ ՇՊՆԱԿՊ Քէհ ԷԼ Քէհ բերան՝ի բերան կըխօսէր, այլ նա ինքն յաւիտենական ծագմանէ յաւաջ եկած էր, ու Աստուծոյ ՊՐՄՅ ամէնէ հաւասար էր ինչպէս որ Աստուածաշունչ Վիրքը մեզի կըյայտնէ . ՈՒՏ. Ե. 1. ու ՕՀՏ. ԺԴ. 7: Անկէց ետքը՝ պէտք է մի գեռ զարմանալ . թէ ինչու համար Խարայէլացիք անիկա չընդունելնուն համար՝ այսչափ դարերէն հետէ Աստուծոյ սոսկալի պատուհաներովը կըպատժուին :

Եթր որ հին կտակարանը խորունկ մը կարդալով՝ Վրիստոնէից դէմ ունեցած նախապաշարմունքներէս խալսեցայ նէ, նոր կտակարանն ալ սկսայ կարդալ : Ա ատ զարմացայ, երբոր աս գիրքս Ո՞նվսէսի ու մարգարէից գրուածքին բոլորովին համեմատ ու համաձայն գտայ . ու կրնամըսել, թէ առ գիրքս ուրիշ բան չէ, բայց եթէ անոնց յաւելուածը : Աս Ո՞ուրբ Վիրքը իրեն աստուածային ծագումը՝ ինքիրմէ կըցուցընէ . ու շուտ մը զիս համողեց, թէ չիսուս իրաւցընէ մեռելներէն յարու-

թիւն առեր է , ու աշակերտներուն ըրած խոստմունքը կատարեր է , ու անոնց լորկեր է տղթո ու հայուն հոգին Առւրբը . որ զանոնք բոլոր ճշմարտութիւնները անոնց սորուեցուց . ու անոնց տուեր է բոլոր ան անսովոր յատկութիւնները՝ որ անոնց հարկաւոր էր՝ Աստուծոյ դեսպանը ու առաքեալը ըլլալու համար , ու աշխարհիս բոլոր ազգերը Անեսիային դարձունելու համար :

Ավ ամենասիրելի եղբարք իմ , թէ որ կարող ըլլաք միտքերնուոդ մէջը հաստատ որոշելու որ իմալմուտին շղթաները կոտրէք , ու անկողմնասէր և ուղիղ միտքով մը՝ Առր Կտակարանը կարդալու ըլլաք , անտարակոյս դուք ալ շուտ մը ինծի հետ կը համոզուիք , ու կը հասկընաք որ անոր ծագումն ալ՝ ին Կտակարանին պէս Աստուծմէ է : Առր կտակարանը ին Կտակարանին համեմատ կըսօրուեցունէ , որ Անեսիայի թագաւորութեանը ատենը՝ օրինաց արարողութիւնները անօգուտ պիտի ըլլան իրենց վախճանին համեննուն համար . և թէ Աստուծոյ երկրպագութիւն ընելու համար , ալ պէտքը չէ՝ ոչ Արուսաղէմ , և ոչ ուրիշ մէկ մասնաւոր տեղ մը երթալ . այլ թէ մարդս կընայ՝ ու պէտք է որ Աստուծոյ երկրպագութիւն ընէ՝ հոգւով և ճշմարտութեամբ , ամէն տեղ ու ամէն ատեն : Անաց որ՝ Առր Կտակարանը Ո՞վսէսի օրէնքին պէս՝ քարեղէն տախտակի վրայ գրուած՝ զանցաւութեան ու մեղաց դէմ պատուիրանքներ չտար . այլ կըպահնջէ կտակարեալ դարձ մը , ամբողջ նորոգում սրտի . ու անոր միջոցներն ալ ինքը կըպատրաստէ : Արդուս վրան աս փոփոխութիւնը՝ մէյմը եղածին պէս , ու բուն որ՝ Առր Կտակարանը՝ նորին ծնոտնիւ , ու այսին

Կտակարանը՝ Ալքադաս-Եկեղ սբով՝ կըզբուցեն, ան ա-  
տենը Աստուծոյ օրէնքը անոր սրտին մէջը կըզբուի:  
Ան մարդը՝ Աստուծոյ կամքը կըկատարէ, ու կըսիրէ  
Աստուծոյ կամքը ընելու. ոչ թէ յաւիտենական  
կեանքը ձեռք ձգելու համար, այլ վասն զի արդէն  
Աստուած Հիսուս Քրիստոսի ձեռքովը անիկա ի-  
րեն ձրի պարզեց: Ան Խրայէլացին՝ որ աս նոր  
ծննդեանս կըհասնի, թէ որ կուզէ կրնայ իրեն քանի  
մը արտապին սովորութիւնները պահել. զորօրի-  
նակ՝ կերակրէն առաջ ու ետքը ձեռք լուալ, խոզ  
կամ արիւն չուտել, ևն. Կոր Կտակարանը աս բա-  
ները իրեն չարգիլէր. միայն թէ աս դիտաւորու-  
թիւնը պիտի ունենայ, որ անիկա ընելովը՝ ընկե-  
րութեան մէջը աղէկ ու օգտակար սովորութիւն մը  
կըպահէ. ու բնաւ միտքէն պիտի չանցունէ, որ ա-  
նիկա ըրած ատենը՝ Աստուծոյ աչաց տոջել արդիւ-  
նաւոր գործք մը ըրած է:

Իայց շաբաթ օրերուն վրայ, Աւետարանը մեզի  
կըսորուեցընէ, որ առաքեալները ու առջի Քրիս-  
տոննեանները՝ եօթներորդ օրուան տեղը՝ առաջին օ-  
րը տօն կամ կիրակի բոնեցին, 'ի յիշատակ նոր  
ստեղծման. որ Հիսուս Քրիստոսի յարուեը կըն-  
քեցաւ, ու Հոգւոյն Արբոյ գալստեամբը՝ մեղաւոր  
մարդկութեան հաղորդուեցաւ կամ տրուեցաւ: Աս-  
երկու դիպուածքն ալ շաբթուն առջի օրը եղաւ:  
Ուրեմն Քրիստոնեանները՝ Կոր Կտակարանին նայե-  
լով, առաքելոց կանոնները ու սորուեցուցած բանե-  
րը՝ մարդարէից ու նոյն իսկ Հիսուսի Քրիստոսի  
պատուիրանքներուն պէս՝ պահելու պարտաւոր են:  
Ուստի հին օրինաց մէջ եօթներորդ օրը ի՞նչ հեղե-  
նակութիւն ունեցաւ նէ, նոր օրէնքին մէջն ալ ա-  
ռաջին օրը նոյն աստուածային հեղինակութիւնը

ունի : Արային մէկ բան մը կար , որ խել մը ատեն  
ինծի մութ երեցաւ . զ՞ աշխարհիս անկատար ու  
անբարոյական վիճակը : Աստուածաշունչ գիրքը Դա  
մեզի կըսորուեցունէ , որ Արևիային ատենը՝ մէկ հո-  
վիւ մը միայն պիտի ըլլայ . ալ կոիւ պիտի ըլլայ .  
թուրերը՝ փայտատի , ու Նիղակները՝ հօտոցի պիտի  
փօխարկին . Եսայ . թ . գառը՝ խաղտղութեամբ գայ-  
լին հետը մէկ տեղ պիտի արածի . Եսայ . դԼ . ժա .  
կԵ : Արդ՝ աս խոստմունքները դեռ չեն կատարուած :  
Հիմայ մենք աս բանիս նայելով՝ կրնանք մի ստոյդ  
կերպով մը ապացուցանել , թէ Արևիայն եկած է :  
Աս մտածմունքը զիս շատ անհանգիստ ըրաւ . բայց  
Սուրբ գիրքը ուշադրութենով ու խորունկ մը կար-  
դալով աս բանիս վրայօք քանի մը ազուոր ու բա-  
ցայայտ մեկնութիւններ գտայ , որ զիս աւելի գոհ  
ըրին : Ահա ի՞նչպէս . Աստուածաշունչ Գրքին մէ-  
ջը եղած պատմական ու մարդարէական գիրքերուն  
ոճը՝ իրարմէ շատ տարբեր գտայ : Պատմական գիր-  
քերը՝ շիտկէ շիտակ ժամանակագրական կարգով մը  
եղած գործքերը ետելէ ետե կրպատմեն : Ենոր ներ-  
շակը՝ մարդարէից գիրքերը՝ Արդարէութիւններ ,  
Պուշակութիւններ , կամ թէ՝ Երբայական բա-  
ռերուն նշանակութիւնը աղէկ հասկըցընելու հա-  
մար որդութ որդութ որդ հոգըն տեսիլքներ կըսպատ-  
մեն : Արդարէները մրան մրան խօղեմ , աօիմ , Տեսա-  
նող՝ Եկատող կըսուին : Ենոնք կըհսկէին որ տես-  
նեն , թէ իրենց ինչ պիտի զըուցուի . Ամբա . թ . 1 :  
Անանկ մէկ վիճակի մը մէջ կըգտնուէին որ՝ միտ-  
քերնին կըյափշտակուէր . Եսայ դ : Աս վիճակիս մէջը  
գտնուած ատեննին , Աստուած՝ անոնց ներքին աչաց  
առջևէն ապագայ դիպուածները կանցունէր . ու ա-  
նոնք՝ ան դիպուածները պատկերի մը պէս կըտես-

նէին : Առակարդակի մը առաջին՝ երկրորդ ու երրորդ  
կարգի առարկաները՝ դիմացէն ու հեռլւանց նայելու  
ըլլաս նէ, անանկ իրարու մօտ կերևնան՝ որ իրենց  
մէջը եղած հեռաւորութիւնները աչքի չերենար . ա-  
սանկ ալ մարդարէները իրենց ունեցած հոգւովը՝ հեղ  
մը նայելով, խիստ հեռու՝ քիչ հեռու ու խիստ մօտ  
գալիքը մէկէն կըտեսնէին, անոնց մէջը ատեն չո-  
րոշելով, ու ամէնը մէկ սեպելով : Եսոր համար է,  
որ անոնց զրուցուածքը զարմանալի ոճ մը ունին, ու  
աս պատճառաւս է, որ շատ հեղ իրարմէ շատ հե-  
ռու եղած դիպուածները՝ առանց ժամանակադրա-  
կան կարգիմի միայն ու մի ևնոյն գլխուն մէջը գրուած  
են . ու անանկ կերպով մըն ալ պատմեր են, որ  
կարծես թէ ամէնը մէկ տեղ պիտի ըլլայ :

Մեսիային վրայ եղած տեսիլքներն ալ՝ նոյն  
կերպով ու նոյն ոճով զրուած են . վասն զի շատ  
անդամ մի և նոյն դլխուն մէջը միացած կըդանենք  
Մեսիային խոնարհութիւնը, ու անոր հոգեոր թա-  
գաւորութեանը սկզբնաւորութիւնը . ու Մեսիային  
փառաւորութիւնը, ու անոր երեելի թագաւորու-  
թիւնը, երբ որ նորէն պիտի գայ կենդանիները ու  
մեռածները դատելու համար : Ահա ասոր համար է,  
որ մարդարէները դալիքը պատմած ատեննին՝ ան-  
ցեալը կամ ներկայն շատ կըդործածեն : Եհանակին  
բառն ալ՝ որ անոնց զրուածքին մէջը շատ տեղ կը-  
հանդըպի, վերը ըսածս կըբացատրէ :

Աս կերպովս կրցայ որոշել Մեսիային առաջին  
դալուստը խոնարհութեամբ ու չարչարանքով եղած  
Փրկիչի մը պէս, անոր երկրորդ դալուստէն՝ որ պի-  
տի ըլլայ փառաց մէջ՝ աշխարհի դատաւորի պէս :  
Առաջին դալուստը կատարուեցաւ, երկրորդ դալուս-  
տը դեռ պիտի ըլլայ : Ան մարդարէութիւնները՝ որ

Վեսիային չարչարանացը ու անոր հոգեռոր թագաւորութեանը վրայ կըխօսին, անոնք ամէնն ալըստ բառին կատարուեցան : Իսյց ան դեռ չկատարուած բաները՝ արդեօք՝ պիտի կատարուի՞ն : Այսուհետեւ Երբոր Վեսիային տարիներէն ետքը նորէն գալու ըլլայ, ան ատենը նաև իր փառքը պիտի տեսնուի . անիկա ամէն բան պիտի կատարէ . Աստուծոյ թշնամիները պիտի կործանէ . Խորայէլի մնացորդը նորէն պիտի հաստատէ . իր թագաւորութիւնը երկրի բոլոր բնակիչներուն մէջ պիտի ընդարձակէ . կոիւը ու մեղքին ամէն լեզի պտուղները պիտի աւրէ . կատարեալ ու յաւիտենական խաղաղութիւն մը պիտի հաստատէ . մէկ խօսքով զրուցեմ, ամէն բան պիտի նոր հաստատէ : Ան ատենը ամէն մարմին պիտի տեսնայ, որ Հաւիտենականին բերնէն ինչ որ ելաւ նէ Այսուհետեւ Ամէնէ, իր սիրական որդուոյն Հիսուսու Վեսիային ձեռքովը :

Ա երջապէս Աստուածաշունչ Վիրքը ինծի ծանօթութիւններ կուտայ ան ողորմելի վիճակին վրայ, որուն մէջ մեր ազգը այսչափ դարերէ՝ ի վեր ինկածէ ու Թու Պատրի պէտ, Նեթանոսներուն որդեգրութեանը վրայ :

Ահա՛ քանի մը մարդարէութիւններ, որ աս բանին վրայ կըխօսին :

“ Ծ իլօհին պիտի վերաբերի ազգերուն հնազանդութիւնը ” կըսէ Հակոբ . որ ան ալ Խաչակայ ու Աքրահամու պէս՝ Աստուծմէ խօսք առեր էր թէ “ Աշխարհիս բոլոր ազգերը՝ անոնց զաւակովը պիտի օրհնուին ” :

Խսայեայ դւ, խը . 1—12 Համարը, աս յետագայ խօսքերը կըկարդանք : “ Ահա՛ իմին ծառասես անոր պիտի օգնեմ, իմ ընտրածս՝ ո՞ն ո՞ն իմհու

դիս սիրեց . ես իմ հոգիս անոր վրայ դրի . անիկա  
աղքերու մէջ արդարութիւն պիտի գործածէ .  
չպիտի կանչուըւտէ . իր ձայնը չպիտի բարձրացըւ-  
նէ , ու ճամբաներուն մէջը լսել տալու չէ . զախ-  
ջախած եղեգը չպիտի կոտրէ , ու ծուխը ելող  
պատրոյգը չպիտի մարէ , մինչև որ դատաստանը  
ճշմարտութեան հանէ : Չպիտի տկարանայ չպի-  
տի կործանի . մինչև արդարութիւնը երկրի վրայ  
հաստատէ : Ու կղզիները անոր օրէնքին մտիկ պիտի  
ընեն : Ասանկ ըստ հզօր Աէհօվան՝ որ ստեղ-  
ծեց ու տարածեց երկինքը , որ երկիրը ու անոր  
արմտիքը ընդարձակեց , ու անոր վրան եղած ժողո-  
վրդեանը շունչ տուաւ , ու մէջը պտըտողներուն ոգի :  
Աս Աէհօվաս քեզ կանչեցի արդարութեամբ , ես  
քու ձեռքէդ պիտի բռնեմ , ու քեզ պիտի պահեմ .  
Ես քեզ պիտի տամ ուխտ ժողովրդեան ու ըստ աղ-  
դաց . կոյրերուն աչքերը բանալու համար , բան-  
տարդեալները բանտէն ազատելու , ու մութի  
մէջ բնակողները բանտէն հանելու համար : Աս  
Աէհօվայ եմ , աս է իմ անունս , ես իմ փառքս  
ուրիշին չպիտի տամ . ու ոչ իմ գովութիւնս փոր-  
ուած պատկերներու : Ահա առջի բաները եղան .  
Ես նոր բան ծանուցում կընեմ , ու գեռ չեղած ձեզի  
կ'իմացընեմ : Արգեցէք Աէհօվային մէկնոր օրհնու-  
թիւն մը , անոր գովեստը երկրի ծայրերէն . ծովուն  
վրայ նառնէ պրտըտողներ , ծովուն մէջ եղողներ ,  
կղզիներ ու անոնց բնակիչները , անապատը ու անոր  
քաղաքները Եսոյն բարձրացընեն . ան վրան-  
ները՝ ուր որ Աեդար կըբնակի . տպառաժներու մէջ  
բնակողները յաղթութեան երգեր թող կանչեն ,  
Եռոներուն գլուխէն թող դոչեն : Աէհօվային թող  
փառք տան . ու անոր գովեստը կղզիներու մէջ պատ-  
մեն :

“Այսն մարգարեն կըսէ դլ. իթ. 6 համար : “Աս  
բան մը չէ՝ որ դուն իմ ծառաս ըլլաս . յակոբայ ցե-  
ղերը նորէն հաստատելու համար , ու Խորայէլին  
մնացորդը դարձնելու համար . այլ ես քեզ տուի ,  
որ աղքերու լոյս ըլլաս . ու երկրի ծայրերուն իմ  
փրկութիւնս ”:

Աւ կե դլ. 1—2 համար , Վեսիայն մարգարեին բեր-  
նովը կըզըռուցէ : “Փնտուեցայ անոնցմէ՝ որ զիս չէին փն-  
հարցունէր , գտնուեցայ անոնցմէ որ զիս չէին փն-  
տըռէր . ան աղգը՝ որ իմ անունովս չէր զրուցուեր ,  
ես անոր ըսի . Ահա՛ ես . Ահա՛ ես : Ես ամէն օր իմ  
ձեռքս երկնցուցի դէպի ապստամք ժողովուրդի  
մը , որ իրենց մտքին հետևելով՝ գէշ ճամբաներու  
մէջ կըպըռութին ”:

Ավսեայ մարգարեին գրքին մէջը աս երևելի մար-  
գարէութիւնը կըդտնենք . դլ . դ . 4—5 : “Խարա-  
յէլի որդիքը՝ շատ օրեր առանց թագաւորի , առանց  
իշխանի , առանց զոհի , առանց արձանի , առանց ե-  
փուտի , ու առանց թերափի պիտի մնան . բայց ան-  
կեց ետքը՝ Խարայէլի որդիքը պիտի դառնան . ու  
իրենց Եէհօվայ Աստուածը , ու ‘Խափիթը իրենց  
թագաւորը պիտի փնտուեն ու ետքի օրերը պիտի  
պատուեն Եէհօվան ու անոր բարերարութիւնը ’:  
Աւրեմն թէպէտե Վեսիային թագաւորութիւնը  
մեր պիտցածին ու ճանչցածին պէս չէ ու չպիտի ըլ-  
լայ , բայց այսու ամենայնիւ Աստուծոյ առաջուց  
զրուցածին պէս պիտի ըլլայ :

Եղբարք իմ՝ երբոր Վեսիայն նորէն գալու ըլլայ ,  
ան ատենը մեր աստուածահաճոյ աղգին մնա-  
ցորդն ալ՝ անոր փառացը ու փրկութեանը մասնա-  
կից պիտի ըլլայ . վասն զի անոնք անոր պիտի գառ-  
նան , ու պիտի ճանչնան զանիկա , որն որ իրենց հայ-

րերը ծակեր էին . ու պիտի ցաւին ինչպէս որ մէկը կըցաւի իր անդրանիկ տղուն վրայ : Ի՞այց ինչուան անատենը՝ թերահաւատութեան մէջը մեռած Նրէ-աներուն վրայ պիտի ճշմարտի ան խօսքը , թէ “Ով որ չհաւատայ , պիտի գատապարտուի ” . Վաղի . ժկ . 16 : Արովհետև “ Աւրիշ մէկով մը փրկութիւն չկայ . ինչու որ՝ անկէ ’ի զատ ուրիշ անուն մը չկայ երկինքի տակ՝ մարդուս տրուած , որ անով կարող ըլլանք փրկուիլ ” . Գաղծ . դ . 12 :

Ե՞ն ողբալի ու թշուառ վիճակը՝ որուն մէջը մեր աղքը հիմայ կըգտնուի , որն որ ԴՄ Աստուածաշունչ Կրթին մէջն ալ առաջուց զրուցուած է , (տե՛ս . Առ առյ դլ . կ . 9—13 . ու գլ . իդ . 10—14 .) պիտի վերջանայ . Խարայէլը նորէն օրհնեալ ժողովուրդ մը պիտի ըլլայ . ու պիտի չզրուցուի “ Օրհնեալ ըլլայ Աստուած որ մեզ Արդիատոսի քաղքէն հանեց , այլ օրհնեալ ըլլայ Աստուած որ մեզ ամէն քաղքէն ժողուեց ” : Խարայէլը հոգեւոր Խարայէլին հետը պիտի միանայ , ու պիտի գրուի Աստուածոյ ծառաներուն մէջը , որոնք որ Խասյեայ մարդարէութեանը նայելով , նոր անուն մը պիտի ունենան . գլ . կը . 2 : Խ- րաւ է՝ որ հիմակուան բաներուն կարգը ու երկոյթը բնաւ յոյս մը չտար որ ատ բանը շուտ մը ըլլայ : Ի՞այց ով գիտէ , որչափ անյուսալի բաներ կըտես- նենք մեր օրը , որ մեր միտքէն բնաւ չէր անցնէր :

Եւ ասկից զատ՝ Աքրահամեն մինչև հիմայ եղած ժամանակը՝ որ չորս հազար տարիի չափ է , երկու կարգի բաժեռուելով , մեզի աղէկ օրինակ կուտան : Առջի երկու հազար տարին կըցուցընեն , որ Աքրա- համու կոչմանէն հետէ Աստուած իր ժողովուրդը՝ կամաց ու աստիճանաբար իր վախճանին հասցուց : Քանի՞ քանի՞ անգամ առ Նրէից պղտիկ աղքը իւ-

ըեն մոլորութիւններուն ծանրութեամբը , ու իր թշնամիներուն բռնութեամբը պիտի կործանէր , բայց միշտ Վ.ստուծոյ կարող ձեռքը անոր օգնութիւն հասաւ ու զանիկա ազատեց . ու պահեց անանկ մէկ սիրով մը , որ մայր մը չկրնար ունենալ : Ետքի երկու հազար տարին ալ առջիններուն շատ կրնմանի : Վ.մենակարող Վ.ստուծոյն խոստմանցը նայելով Վ.բրահմբ բոլորովին մէկ ազգ մը եղաւ : Այս ինքն Հիսուս Ո.եսիայն՝ որ անարգեցաւ ու երեսէ ձգուեցաւ , պինտ առաջ միայն տասներկու առաքեալ ունեցաւ , որ անհաստատ բնութեամբ , առանց բաղդի , առանց կրթութեան ու տկար մարդիկներ էին : Այինք ի՞նչ ըրբն : Խրենց տէրոջը անունովը գացին բոլոր աշխարհիս քարոզելու , թէ Վ.ստուած աշխարհս այնշափ սիրեց որ իր բուն որդին Հիսուս Ք.րիստոս խրկեց , որ անոնց մեղացը համար քաւիչ պատարագ մը ըլլայ . ու զիրենք ալ առաքեալի պէս խրկեր էր , որպէս զի Հիսուսի անուանը բոլոր հաւատացողներուն՝ ապաշխարութիւն քարովն մեղաց թողութեան ու յաւիտենական կենաց խոստմունքը տալով : Աւահա՛ Հունաստանի ու Հռոմայի կռատունները կործանեցան , ու խիստ շատ Հրեաներ Ք.րիստոնէական հաւատքը ընդունեցին . ու կռապաշտ աղքերէն միլիոնաւոր մարդիկ՝ ան ատենը իրենց կուռքերը թողուցին ու կենդանի Վ.ստուծոյ դարձան , ուրախանալով Վ.ստուծոյ շնորհացը՝ ու իրենց մեղաց թողութեանը վրայ Հիսուսի Ո.եսիային ձեռքովը :

Վ.ւետարանը կըսէ , թէ Ճշմարտութեան դէմ զնող խիստ շատ եղաւ , բայց Ճշմարտութիւնը միշտ յաղթող դանուեցաւ : Աւե աս ետքի տտենները , որ Ք.րիստոնէից եկեղեցին կարծես թէ նորէն կուա-

պաշտութեան մէջ կիյնար Պապադաւան կրօնքին մոլորութիւններովը, Աստուած՝ եկեղեցւոյն մէջը միշտ մէկընտրեալ ժողովուրդ մը, մէկ սուրբ ու թագաւորական օծում մը պահեց, որպէս զի զիրենք կոչողին զօրութիւնները հրատարակէ, ու նաև սուկալի ու մահառիթ հալածանքներու մէջ՝ Հիսուսի խակական Ճմարտութեանը համար՝ անդադար վկայութիւն ընէ: Ալյիժօաններուն, Ու օտուաններուն, Հիւսսիթներուն կամ Ոօրավեան եղբարց, ու վեշտասաններորդ գարուն մէջը եղած բարեկարգութիւն ընողներուն անունը՝ վարքը՝ նեղութիւնները ու չարչարանքները՝ ամէնուն յայտնի է, ու պէտքը չէ աստեղս յիշել: Ու աս մեր օրերը՝ որչափ մեծ օգուտներ ու յառաջադիմութիւններ կընէ Աւտարաներ՝ Ասիայի մէջ, Աֆրիկէի մէջ, Ամերիկայի վայրենիններուն մէջ, ու խաղաղական ծովուն կղզիններուն մէջը, ուր որ հազարաւոր կռապաշտներ կրգառնան Եւհօվան պաշտելու համար Հիսուսին անունովը: Ասանկ ըլլալով կրտեմնենք որ ան խոստմունքը կըկատարուի. Խառջն զլ. լե. 1: “Վապատը ու չորտեղուանք պիտի ու բախանան, անբնակ երկիրը պիտի ցնծայ, ու վարդի պէս պիտի ծաղկի”:

Ով ամենասիրելի եղբարք իմ, ձեզի ուրիշ շաաբաններ ունէի զրուցելու. բայց աս տեղս խօսքը պիտի լըմընցընեմ, որպէս զի ու շաղբութիւննիդ չի հատնի: Զեզի զրուցած քիչ խօսքերուս վրայ կուղեմ որ աղէկ ու ծանր քննութիւն մը ընէք: Աս դրուածքիս մէջը եղած հիմնական բանները՝ մէյ մը որ աղէկ հասկընալու ըլլաք, բոլոր ձեր մէկալ երկրացյութիւնները՝ շուտ մը ինքիրմէ կըցրուին:

Ես փորձը իմ վրաս ըրի. վասն զի երբորիմացայ թէ Ճշմարիտ ու ուղիղ է Աստուծոյ ան խօսքերը.


թէ՝ “Եշէ հօվան եր կինքէն նայեցաւ մարդոց տղոցը վրայ, տեսնելու հա մար թէ արդեօք իմաստուն մը կայ միոր Աստուած կը ինտուէ: Ամէնն ալ մոլորեր են, ու զգուելի են եղեր, մարդ մը չկայ որ աղէ-կութիւնընէ, նաև մէկ մը չկայ.” Այդ. \*ժդ. 2—3: Աւ “Մարդու սրտին երեակայութիւնը՝ տղայու-թեան առենէն աւրած է”. Ճշմարտութիւնէն ալ չհեռացայ: Ը ուտ մը Աստուծոյ շնորհքովը կարո-ղացայ թողութիւն ու խաղաղութիւն դանել Հի-սուսի հաւատալով, ու Աստուծոյ սուրբ ուրախու-թեամբը ուրախանալ: Ասանկ հաւատալով՝ իմ հոգիս նորոգեցաւ, ու Աստուծոյ Հոգին սրտիս մէ-ջը բնակեցաւ: Աս հոգւովս ստացայ հարկաւոր զօրութիւն մը՝ բոլոր սրտանց սիրելու զանիկա, որն որ առաջ ինքը զիս սիրեց. մեղքի դէմ դնելու, հսկելու ու աղօմք ընելու, ու Հիսուսի սուրբ շաւ-ղացը հետեւելու՝ որ իր վարքովը ինծի օրինակ տը-ւաւ, թէ Աստուծոյ հաճոյ ըլլալու համար ինչպէս պէտք է ապրիլ:

Ա երջապէս ձեղի կաղաշեմ, որ աս պղտիկ դրու-թիւնս նորէն կարդաք իբր առաջի Աստուծոյ, ու Աստուծոյ աղաշելով՝ որ իր Հոգւովը ձեզ լու-սաւորէ: Կուք ձեզի մի՛ զըուցէք (ինչպէս որ մեր օր-ուան հրէաներուն շատը սորուած են զըուցելու,), ևս դիտուն շեմ որ աս բաներս կարենամ համեր-նալ: Աղէկ դիտցէք որ ձեր յաւիտենական վի-ճակը՝ Ճշմարտութիւնը ճանչնալուն ու Ճշմարտու-թեանը հետեւելուն կամ չհետեւելուն վրայ կե-ցած է: Աստուծոյ խօսքը՝ միայն դիտնոց համար գրուած չէ, այլ՝ բոլոր աշխարհիս համար է: Դա-

ւիթ կը զըռւցէ . “ Վու պատուիրանկքներովդ՝ զիս  
իմ թշնամիներէս իմաստուն ըրիր . ինչու որ՝ անոնք  
միշտ իմ քովս են : Իմ բոլոր վարժապետներէս  
աւելի իմաստուն եղայ , ինչու որ՝ քու վկայու-  
թիւններդ իմ մտածութիւնս էին : Օերերէն աւե-  
լի խելացի եղայ , ինչու որ՝ քու պատուիրանկքներդ  
պահեցի : Վու խօսքդ իմ ոտքերուս ճրագն է , ու  
իմ շաւիղիս լցյսն է ” : Ասում . \* ՃԺԾ . 98—105 :


Եղբարք իմ , աղէկ գիտցէք՝ որ աս գրուածքս  
ձեզի խրկելովս՝ ուրիշ մէկ գիտաւորութիւն մը չու-  
նիմ , բայց եթէ ձեզ ալ մասնակից ընել ան եր-  
ջանկութեանը , որն որ ես կըվայելեմ . ձեզի հաղոր-  
դել ան ճշմարտութիւնը , որ ինծի խաղաղու-  
թիւն ու կեանք տուաւ : Երանի թէ ամէնքդ ալ որ  
ասօր Վստուծոյ ձայնը կըլսէք , բնաւ ձեր սիրտը  
չխստացընէիք : Վսօր է ժամանակ ընդունելի ,  
ասօր է օր փրկութեան : Ո՞եր հայրերուն Վստուա-  
ծը՝ իր ժողովուրդը օրհնէ . ձեզ ալ օրհնէ , ձեզ՝  
որ աս գրութիւնս կըկարդաք , ու ձեզի իր շնորհքը  
տայ . ամէն :

\* Բար Նուենաստանից , ՃԺԾ :













«Ազգային գրադարան



NL0107442

